

891.99

G - 40

14626 14630
14627
14628
14629

1938/11/2

2003

112

ՄԱՏԵՆԱՀԱՐ «ՆԱՐ ՕՐ» ԹԻՒ 41 — ԱԹԷՆՔ

Ա ՊՈՅՁՐ ՏՈՅԻ

ՄԱԿԱԲՈՅՑԸԸ

(ՄԱԴՐԱՏԱՍՏԱԳՈՎԻ ՄԸ ԱԱ.ԲՍԱ.ՓՆԵՐԸ)

ԲԱՐԳՄԱՆԵՑ՝ ԼԵԽՈՎ ՄՈԶՅԱՆ

Տպագր. «ՆԱՐ ՕՐ» — ԱԹԷՆՔ
1927

ԱԺԵՆԱՇԱՐ «ՆՈՐ ՕՐ» ԹԻՒ 11 — ԱԹԷՆՔ

82
7-73

Ա. ԹՈՎԵՆ ՏՈՒՅ.

MISSOURI R. BEDIKIAN
անգուրիչե (Bulgaria)

ՄԱԿԱԲՈՅՑԾԸ

(ՄԱԳՆԻՍԱՑՈՂԻ ՄԸ ՍԱՐՑԱՓՆԵՐԸ)

ԲԱՐԴԱՐԱՆԵՐ՝ ԼՈՒԽ ՄՈԶԵՍԻՆ

11436

Տպագր. «ՆՈՐ ՕՐ» — ԱԹԷՆՔ
1927

ՄԱԿԱՐՈՅԾԸ

(ՄԱԳՆԻՍԱՑՆՈՂԻ ՄԸ ՍԱՐՍԱՓՆԵՐԻ)

24 Մարտ

Այժմ ահա գարնան մէջն ենք:

Խոշոր ընկուզենին, որիմ աշխատանոցիս պատուհանին
առջեւ կը դանուի, ամբողջովին ծածկուած է կպչուն ու
խթային պտուկներով, որոնց մէկ քանին արդէն պատուած
ըլլալով դուրս ձգած են փոքր ու կանանչ մազմզուքներ:

Երբիմարդ արահետներու մէջ պտտի, բոլորտիքը կը
զգայ բնութեան լուս ու անսպառ ուժերուն աշխատանքը:
Քայ հողը հիւթալից պտուղներու անուշահոտութիւնը ու-
նի: Ամէն կողմէ՝ կանանչ ճիւղեր կը ծլին: Ռստերը պըր-
կուած են աւիշին կողմէ, որ զանոնք կ'ուուեցնէ: Անգլիոյ
խոնաւ ու ծանր օդը լեցուն է ուեփինի թեթեւ հոտով մը:
Յանկապատերուն վրայ' ծաղիկի կոկոններ: յանկապատե-
րուն տակ՝ զառնուկներ: Ամենուրեք վերածնունդի աշ-
խատանքը ի յայտ կուգայ:

Ասիկա շատ լաւ կը տեսնեմ դուրսը: զայն կը զգամ
ներսիցիս եւս: Մենք ալ ունինք մեր գարունը, երբ բա-
րակ չնչերակները կ'ընդլայնին, երբ աւիշը առատօրէն կը
խօսի, երբ գեղձերը տեսնոտ կերպով կ'աշխատին մաքրե-
լու, թորելու համար:

Ամէն զտարի՝ բնութիւնը, կը նորոգէ ամբողջ մեքենա-
կանութիւնը:

83036-ՆՀ
309-59

Այս պահուս իսկ, կը զգամ որ արիւնս կը խմորուի և
եւ ես ընդունակ եմ պարելու ճանձի մը պէս՝ թարմացու-
թիչ ճառագայթին մէջ, զոր վերջալուսային արեւը կը զըր-
կէ պատուհանէս: Ու պիտի պարէի, եթէ չվախնայի որ Պար-
լը Սէտըրը սանգուխներէն վեր պիտի ելլէր, չորս աս-
սիմանը մէկ բարձրանալով, տեսնելու համար թէ ի՞նչ կայ:

Յետոյ, պէտք է յիշեմ որ ես փրօֆէսէօր ժիկրուանն
եմ: Ծեր փրօֆէսէօր մը կրնայ ինքն իրեն թոյլ տալ թնա-
կանին պէս շարժելու, բայց երբ բախսար Հածալսարանին
առաջին կարգի աթոռներէն մէկը տուած է քառասունը ե-
րեք տարեկան մարդու մը, ան պէտք է իր կարելին ընէ,
իր պաշտօնին մէջ մնալու համար:

Ի նչ աշխայժ մարդ է սա Ռւիլսընը: Եթէ ես կարենա-
ցի բնախօսութեան մէջ այնքան խանգամառութիւն մտցր-
նել, որքան ան կը դնէ հոգեբանութեան մէջ, առնուազն
Թրոտ Պէտհար մը եղած պիտի ըլլայի: Ինչ որ կայ կեան-
քի, հոգիի եւ ուժի հետ կապ ունեցող, անոնք բոլորը
կ'ուղիէ դէպի միակ նապատակի մը: Քնանալէ առաջ կը,
բազդատէ օրուան ընթացքին ստացած տրդիւնքները եւ
արթնցած միջոցին յաջորդ օրուան համար կը գծէ հե-
տազօտութեանց ծրադիր մը:

Այսուհանդերձ զինքը շրջապատող փոքր շրջանակէն՝
զուրս շատ քիչ համբաւ ունէր: Բնախօսութիւնը ծանօթ
զիտութիւն մընէ: Եթէ միայն կլմինար մը աւելցնեմ ա-
ռնոր չէնքին վրայ, ամէն մարդ կը տեսնէ ու կը ծավահա-
րէ:

Բայց Ռւիլսըն կը ջանայ նոր կազմուելիք գիտութեան
մը հիմերը դնել: Իր ամբողջ աշխատանքը ստորերիրեայ է:
Եւ հետեւարար ազգեցութիւն չի գործեր: Ասով մէկտեղ ան
իր ճամբան կը շարունակէ շիտակ, առանց գանգատելու:
Թղթակցութեան մէջ է հարիւրաւոր կէս հիւանդ մարդոց
հետ: Ասոյգ վկայութիւն մը գտնելու յոյսով, մազէ կ'ան-
ցընէ հարիւրաւոր սրտեր, ուր բազդը կրնայ իրեն գտնել
առաջ աշմարտութեան փոքր շիւզ մը:

Կը բազդատէ հին գիրքերը, կը լափէ նորերը: Փորձեր

կ'ընէ եւ դասախօսութիւններ կուտայ:

Զինքը մաշեցնող կիրքը կը ջանայ ուրիշներուն մէջ
աւ արթնցնել:

Երբ իր մասին մտածեմ, զարմացում և հիացում կը
զգամ եւ երբ ինծի դիմէ որ իր հետազօտութեանց ընկե-
րանամ, ստիպուած իրեն կըսեմ թէ անոնք իրենց ներկայ
վրճակին մէջ նուաղ հրապոյր ունին՝ ձշմարիտ գիտու-
թեանց նուիրուած մարդու մը համար: Եթէ կարենար ին-
ծի ցոյց տալ դրական, առարկայական բան մը. թերես ինդ-
րին մօտենալ փորձէի իր բնախօսական կողմէն: Բայց որ-
քան ատեն որ իր հնթականերուն կէսը շատախօսութեամբ
յայտնի են եւ միւս կէսնալ ջղային հիւանդութեամբ
(իսթէրի) մենք՝ բնախօսներս պարտաւոր ենք մարմնին
միայն կարեւորութիւն տալ եւ հոգին ձգել մեր յաջորդ-
ներուն:

Անկասկած, ես նիւթապաշտ մըն եմ:

Ակաթը ըսաւ նոյնիսկ որ, զարհուրելի նիւթապաշտ
մըն եմ: Անոր պատասխանեցի թէ անիկա սքանչելի պատ-
ճառ մըն է, կարծցնելու համար մեր նշանուած վիճակը ո-
քանի որ ես շատ ստիպողական պէտք ունիմ իր ողեպաշ-
տութեան:

Այսուհանդերձ, կրնամ իրը հետաքրքիր օրինակ մը
ըլլալ այն ազգեցութեան, զոր դաստիարակ ութիւնը կը
գործէ մարդուս խառնուածքին վրայ, որովհետեւ եթէ իմ
մասիս չեմ սխալիր, բնականէն իրտպէս հոգեպաշտ մարդ
մըն եմ:

Պատանի եղած միջոցիս ջղային էի, զգայուն, ենթա-
կայ երազներու եւ քնաշրջութեան, ընդունակ տպաւորու-
թիւններու եւ յայտնատեսութեանց: Իմ սկ մազերս, մութ
գոյն աչքերս, նիհար եւ ձիթապտուղի գոյնով գէմքս. ի-
ւածեւ մատներս, ասոնք բոլորը կը յատկանչեն իմ իրա-
կան խառնուածքս և Ռւիլսընի նման ճանաչող մարդոց ի-
րաւոնք կուտան, զիս իրենցմէ մէկը նիւակելու: Բայց իմ
ուղեզս ամբողջութեամբ թրծուած է ձշմարիտ գիտու-
թեամբ:

Յարառեւոցէն ի՞նքզինքս վարժեցուցած եմ իրողութիւններէ եւ փաստերէ զատ ոչ մէկ բան ընդունելու։ Ենթադրութիւնը երեւակայութիւնը ոչ մէկ տեղ ունին իմ մտածողութեան շրջանակին մէջ։ Յոյց տուէք ի՞նձի առարկայ մը, զոր կարենած տեսնել խոշորացոյցովս, անշամահատել իմ գանակովս, կշռել իմ կշիռքիս մէջ, անորուսումնասիրութեան կը նույիքեմ ամբողջ կեանք մը։ Բայց եթէ ինծի բսէք թէ, քննութեան իբր նիւթ առնեմ զգացումներ, տպաւորութիւններ եւ թելազրութիւններ, ինձէ պահանջած կ'ըլլաք որ հակարելի եւ նոյնիսկ վըհատեցուցիչ աշխատանքի մը յանձնառու ըլլամ։

Զուտ բանականութենէն չեղում մը՝ գէլ հոտի մը կամ աններդաշնակ երաժշտութեան մը տպաւորութիւնը կը ձգէ վրաս։ Աօիկա բաւարար պատճառ մըն է, բացատրելու համար այն նուեզ փութկոտութիւնը, զոր զրի, այս իբրիկուն, փրօֆէսէօր Ռւիլսընի այցելելու համար։ Ասով մէկտեղ, կը զգամ որ անկարելի է հրաւէրէն խուսափիլ, առանց աչքառու անկրթութիւն բրած ըլլալու, եւ հիմա որ

Պ. Մարտըն և Ակաթը հոն կ'երթան, եւ չպիտի երթայի, եթէ սակայն կարենայի ի՞նքզինքս ազատ կացուցանկէ ատկէ, և և պիտի նախընտրէի ուրիշ ունէ տեղ մը անոնց հանդիպիլ։

Գիտեմ որ Ռւիլսընը, եթէ կարենայ, զիս պիտի քաշէ ի՞ն մշակած այս մշուշալատ կէս, դիտութեան մէջ, և ուրչ կոիւ մը միայն պիտք էր, անոնց հասկցնելու համար այս խնդրին ինծի առթած խորշանքը։

Բացարձակապէս վատահ էի թէ, մեզի ցոյց տալիք նոր մեսմերական մը ունի, կամ յատկատես մը եւ կամ ունէ մետիոմ մը, որովհետեւ իր զուարձութեանց մէջ անզամ կ'աշխատի իր էշը առաջ քշել։

Պա՛հ, ամէն պարազայի տակ Ակաթի համար համելի պիտի ըլլայ երթալս։ Այս բաները զինքը կը հետաքրքրէն որովհետեւ կիները ընդհանրապէս կը հետաքրքրուին այն ամէն բաներով, որոնք տարտած են, խորհրդաւոր ու անորոշ։

Երիկուան ժամբ տար

Յուշատետը բռնելու այս սովորութիւնս առաջ կուկայ, ըստ իս, մտքի գիտական այն դարձուածքէն, զոր այս տուառ հոս ցոյց կուտայի։ Կը սիրեմ տպաւորութիւններ արձանագրել, երբ զեռ անոնք բոլորովին թարմ են։ Օրը զոնէ մէկ անգամ կը ջանամ որոշել իմ մտքի վիճակս։ Ասրկա օգտակար սովորութիւն մըն է, իր անձին քննութեան համար, եւ կ'երեւակայեմ որ ասիկա կը նալաստէ նկարագիրը ամբապնդելու։ Պէտք է անկեղծօրէն լիսստովանիմ թէ, իմ նկարագիրս շատ պէտք ունի ասոր, այնպէս որ կարելին ի զործ կը դնեմ զայն ամրապնդելու գորացնելու համար։ Շատ կը վախնամ որ հակառակ ամէն բանի, իմ նեարդային խառնուածքս յաղ Մական ելլէ, եւ հեռու ըլլամ այն պազարիւն ու հանդարտ ձշգրտութենէն, որոնք կը յատկանշեն Միւրտօքը կամ Փրաթ-Հալտանը։ Առանց ասոր, կարելի բան էր որ այս իրիկուան տեսած տարօրինակ բաներս ցնցէին ջիղերս, զիս ամբողջովին տակնուցիրայ ընելու աստիճան։

Միակ ռանը որ զիս կը կազդուրէ, այն է որ, ո՛չ Ռւիլսընը, ո՛չ օրիորդ Փէնէլօզան, ոչ ալ նոյնիսկ Ակաթը չկրցան վայրկեան մը կասկածիլ իմ տկարութեանս մասին։ Ռւերմի աշխարհի վրայ ի՞նչ բան կար որ կրնար զիս տակն ու վրայ ընել։

Ոչինչ, կամ այնքան քիչ բան որ, զայն գրելն իսկ ծիծագելի կը գտնեմ։

Մարտընները ինձնէ առաջ եկած էին Ռւիլսընի առւնը, իրապէս, վերջին եկողներէն մէկն էի ես, եւ սենեակը գտայ լեցուն հիւրերով։ Հազիւ ժամանակ ունեցայ բան մը ըսելու ափկին Մարտընի եւ Ակաթի, որ սքանչելի կ'երեւար իր ճերմակ ու կարմիր հագուստներով, մազերը զարդարուած փայլուն փնջիկներով, և երբ Ռւիլսընը եկաւ քաշելու թեւէս։

Քեզի դրական բան մը պէտք է, այնպէս չէ։ Ժիլրուա՛ ըստւ, զիս տնկիւն մը քաշելով։ Լա՛ւ ուրեմն, սիւ

բելի բարեկամու, տեսնելիք նորօրինակ բան մը ունիմ. նորօրինակ:

Նատ աւելի պիտի տպաւորուէի այս խօսքերէն, եթէ արդէն զանոնք ուրիշ ատեններ ալ լսած չըլլայի: Անորիանդավագու միտքը միշտ պատրաստ է կայծոռիկը աստղի ձեւափոխելու համար:

— Այս անգամ ուեւէ կառկած չկայ բարեմտութեան խնդրի մասին, ըստ ինձի. թերեւս կանիելու համար աշքերուս մէջ երեւցող հեղնական գուարծութեան մը փոքր ցուլքը: Կինս զայն ձանչած է երկար տարիներու ընթացքին: Այս երկու կիներն ալ Թրինիտատէն են: գիտէ՞ք: Օր. Փէնէլոզա Անգլիա կը գտնուի մէկ կամ երկու ամիսէ ի վեր, եւ հաստատարանանէն դուրս ոչ ոք կը ձանչնայ, բայց ձեզ կը վստահնեցնեմ թէ, մեղի ըստ բաներթինքնին բաւարար են, հաստատելու համար իր յստակատեսութիւնը՝ բացարձակապէս գիտական հիման մը վրայ: Ոչինչ կայ որ անոր նմանի, թէ՛ ամաթէօրներուն եւ թէ այս դործը իրենց զբաղում ընողներուն մէջ: Եկէ՛ք, ձեզ ներկայացնենք իրարու:

Խորհրդաւորութեանց արհեստաւորները չեմ սիրեր, բայց անոնց մէջէն ամաթէօրը աւելի քիչ կը սիրեմ: Երբ վարձկան արհեստ աւորի մը առջեւն էք, կրնաք անոր վըրայ յարձակիլ եւ գիմակազերծ ընել զայն. անմիջապէս որ տեսնէք անոր խաղը: Ան գիտմամբ հոն է ձեղ խարելու համար, իսկ զուք ալ հոն էք, անոր խաղը երեւան լինելու համար: Բայց ի՞նչ կրնաք ընել, երբ ձեզ առջեւ ունիք ձեզ իր տունը հրաւիրողին կոնց բարեկամուհին: Կրնա՞ք յանկարձ լուսաւորել եւ ցոյց տալ զինքը, երբ խորհրդաւոր պանիք մը կը լարէ: Կամ թէ կրնա՞ք որդան կարմիր նետել իր երեկո յթի շրջազգեստի վրայ, երբ գաղտագողի կը շրջի հանդիսականներու միջեւ՝ պատցնելով իր փոստավայլ սրուակը եւ պատմելով անգենականի իր ոչնչաբանութիւնները:

Ենդիր պիտի ծագէր եւ դուք պիտի նկատուէիք հաստղուխին մէկը: Ահա՛ երկընտրանքը: — կամ պէտք ե այս հաստղը լին լիւ կամ խաբուած մը: Լաւ տրամադրութեան մը մէջ չէի ուրիմն, երբ ընկերացայ Ռւիլանի, երթալու համար օրիորդին քով:

Մարդ չի կրնար երեւակայել թէ, արեւելիան Հնդկաստանցի կնոջ մը տպաւորութիւնը կը ձգէր վրաս՝ քան թէ ուրիշ ուեւէ բանի: Փոքր ու տկար արարած մըն էր, որ կարծիմ քառասունը անցած ըլլալու էր, նիհար, որածալը դէմքով մը եւ բաց շագանակագոյն մազերով: Իր անձը աննշան էր եւ ձեւերն ալ չափազանց զգուշաւոր: Եթէ ըստ բախտի տաօր կիներու խումբ մը վերջնէք, վըտահնօրէն կարելի է ըսել թէ, ձեր ընտրածներուն ամէնէն վերջինը պիտի ըլլար ան: Իր աչքերը թերեւս ամէնէն ուշագրաւ բաներն էին անոր վրայ, եւ պէտք է աւելցնեմ որ իր դիմագծութեան ամէնէն հաճելի մասը չէին սակայն անոնք: Աչքերը զորշագոյն էին, քիչ մը կանանչի վրայ եւ անոնց արտայայտութիւնը ի վերջոյ ծածկամիտ նայուածքի մը զգայութիւնը տուին ինձի: — Ծածկամիտ, ձիշոք բա՛ռն է արդիօք ասիկա: Պէտք չէ՞ր որ ըսէի անգութ: Ո՛չ, ամէն պարագայի տակ կեղծաւոր բառը աւելի լաւ պիտի բացատրէր մտածում:

Երբ ոտքի ելաւ, պատին կրթնցուած անթացուպէ մը բան մը հասկցայ, ինքնին տաֆանելի, — մէկ ոտքին վրա սաստիկ կը կաղար: Վերջապէս ներկայացուեցայ օրիորդ Փէնէլոզայի, եւ կրցայ գիտել որ, երբ իմ անունս արտասանուեցաւ, կողմնակի նայուածք մը նետեց Ակաթի ուղղութեամբ: Յայտնի էր որ Ռւիլսընը անոր խօսած էր:

— Շուտով, ըսի ինքնիրենս, թաքուն միջոցներով ինձի պիտի ըսէ թէ ես նշանուած եմ գեւատի աղջկան մը հետ, որ իր մազերուն մէջ ցորենի հասկեր ունի:

Ինքնիրենս կը հարցնէի թէ, արդիօք Ռւիլսընը իմ մասիս ամէն բան անոր չէ ըսած արդէն:

— Փրօֆէսօր Փիլրուան սոսկալի սկեպտիկ մըն է, ըսաւ Ռւիլսընը: Կը յուսամ օրիորդ Փէնէլոզա, որ գուք ի վիճակի պիտի ըլլաք գայն գարձի բերելու:

Օրիորդը ուշագրութեամբ ինձի նայեցաւ:

— Փրօֆէսօր Փիլրուան կատարելագէս իրաւունք ունի սկեպտիկ ըլլալու, եթէ զինքը համոզելու ընոյթը ունեցալ բան մը չէ տեսած, ըստ նէ...: Եւ ինձի գառնա-

լով աւելթուց. — Ու կը խորհիմ թէ զուք իսկ սքանչելի և նթակայ մը պիտի կընաք ըլլալ:

— Ինչու համար, կրնա՞մ հարցնել:

— Մեսմերականութեան համար, զոր օրինակ:

— Փորձառութիւնը ինծի տպացուցած է թէ, մեսմերականները իբր ենթակայ կ'առնեն այնպիսի անձեր, ուրիշ միտքը առողջ չէ: Ինչպէս որ ինծի կը թուի, անոնց բոլոր եղակացութիւնները սիստ կ'ելլեն, այն պատճառի որ, անոնց դործը անբնականոն կազմուածքներու հետ է:

— Էստ ձեզի, այս տիկիններէն ո՞րը բնականոն կազմուածք ունի, հարցուց նէ ինծի: Կը փափաքէի որ զուք ընտրէիք մէկը, որուն միտքը ամէնէն աւելի շատ հաւասարակշիռ ըլլար ձեր կարծիքով: Իբր օրինակ կրնա՞նք առնել կարմիր ու ձերմակ արդուզարդով աղջիկը, օրիորդ Ակաթ Մարտրնը, այս է կարծիմ իր անունը:

— Սյո՛, անոր միջոցով սաացուելիք արդիւնքներուն պիտի կրնամ ընծայել:

— Բնաւ չեմ փորձած թէ ի՞նչ տատիճան տպաւորուող մըն է նէ: Բնականաբար կարգ մը անձեր աւելի շոււտ կ'ազդուին քան թէ ուրիշներ: Կրնա՞մ ձեզի հարցընել թէ մինչեւ ո՞ւր կը տարածուի ձեր սկեպտիկութիւնը: Կ'ենթալրիմ թէ կ'ընդունիք մեսմերական քունը և թէ լադրութեան ուժը:

— Բան մը չեմ ընդունիր. օրիորդ Փէնէլօզա:

— Ա՛խ, Ասառուա՛ծ իմքես կը կարծի թէ զիտութիւնը աւելի, յառաջացած է: Բնականաբար խնդրին զիտական կողմը ես ալ չեմ գիտեր. միայն գիտեմ այն՝ ինչ որ կը քնամ ընել: Դուք կը տեսնէք, օրինակի համար, սա կարմիր հազուստով աղջիկը, որ կը գտնուի ճարոնական ծաղկամանին քովք. պիտի ու զեմ հիմա որ ան մեզի գայ:

Այսպէս խօսած միջոցին, հակեցաւ եւ ձգեց իր հովանարը: Աղջիկը ինքնի իր վրայ կէս չըջան մը ըրտ եւ շիտակ մեզի եկաւ, հարցական դէմքով մը, կարծես թէ մէկը զինքը կանչած ըլլար:

— Ի՞նչ կ'ըսէք ասոր, Ժիլբուա՛, զուեց Ուիլսըն տեսակ մը յափշտակութեամբ:

Զնամարձակեցայ անոր բանի ինչ որ կը մտածէի:

Խնձի համար ասիկա ամէնէն աներես արարքը, ամէնէն լիրը խարեւթիւնն էր, որուն երբ եւ իցէ ականատես եղած ըլլայի:

Համաձայնութիւնն ու նշանը իրապէս շատ տեսանելի էին.

— Փրօփէսոր Ժիլբուան չգոհացաւ, ըստ նէ, շեշտակի ինծի նայելով իր փոքրիկ աչքերով: Խեղճ հովանարս այս փորձին պատիւը ամբողջ ինք ստացաւ: Լա՛ւ ուրեմն, ուրիշ բան մը պիտի փորձենք: Օրիո՛րդ Մարտրն, ուսէ ասարկութիւն ունիք: Ճեզ պիտի քնացնեմ. . .:

— Ո՛չ, շատ պիտի փափաքէի, զուեց Ակաթը:

Նոյն պահուն, ամբողջ հանդիսականները շուրջանակի հաւաքուեցան մեր չուրջը, մարդիկը՝ ձերմակ կրծնոցներով, իսկ կինները՝ սպիտակ զիգերով, մէկ քանին կախարդուած, միւսները՝ մտքով արթուն, կարծես թէ տեսարան մըն էր՝ որ կապ ունէր միեւնույն ատեն կրօնական արարոգութեան մը եւ կախարդի մը կազմէ տրուած ներկայացման մը հետ:

Սենեկին ձիշգ մէջտեղը բերին կարմիր թաւիշէ թիկնաթոռ մը: Ակաթը հոն երկնցաւ, քիչ մը կարմրած ու փորձի գազափարին տաթած թեթեւ զողէ մը խոռված, ինչպէս որ կրնայի հասկնալ, ցորենի հասկին զողզզալին:

Օր. Փէնէլօզա իր աթոռէն երաւ եւ զաւազանին կրթնելով հակեցաւ անոր: Ու փափոխութիւն մը առաջ եկաւ այս կնոջ մէջ: Ան այլեւս չունէր նախկին փոքր, ոչ ալ աննշան երեւոյթը: Կը թուէր թէ քան տարիով երիտա արդգացած էր: Աչքերը կը փայլէին, թարմութեան թեթեւ գոյն մը կը տարածուէր անոր գունատ այտերուն վրայ ու իր ամբողջ մարմինը բնդրացնուած կը թուէր: Նոյն կիրապով է որ, տեսած եմ տիսուր աչքերով եւ ցրուած երեւոյթ պայտանի մը, որ վայրկեանապէս ստացած է խանդ ու կենդանութիւն, երբ անոր տրուած է այնպիսի գործ մը,

որուն մէջ ան կը զգար իր աժբողջ ուժը:

Նէ Ակաթի վրայ կ'ուզզէր նայուածք մը, սրուն արացալառութիւնը վիրաւորեց զիս մինչեւ իմ հոգիիս խորը: Ասիկա հոռմայեցի կայսրուհի մը նայուածքն էր, որ կը նետուէր անոր առջեւ: ծունկի եկած գերիին: Յետոյ, տիրական ու կարծ շարժումով մը, թեւերը բարձրացուց, պը-աբացութ դանդաղօրէն, վար իջեցնելով դանոնք Ակաթի առջեւ: Ասոնք բոլորը կը քննէի ուշադիր:

Այսպիսի երեք փաստերու միջոցին, կը թուէր թէ Ա-կաթը պարզապէս կը զուարձանար:

Չորրորդ անդամուն, նշանակացի որ անոր աչքերը թե-թեւօրէն կը պաղէին, եւ բիբերը կ'ընդլայնէին քիչ մը: Վեցերորդ անդամուն անցողական պրկուս մը ունեցաւ: Եօթներորդին՝ կոսկերը սկսան վար կախուիլ: Տասներորդին աչքերը գոցուեցան: Շնչառութիւնը սովորականէն ա-ւելի դանդաղեցաւ եւ աւելի ուժեղցաւ.

Դիտելով մէկտեղ, կը ջանայի պահել իմ գիտական հանդարատութիւնս, բայց կը զգայի որ տակնուվրայ եղած եւ խենդ մտայուղութեամբ մը, առանց ոււէ պատճառի: Կը յուսամ որ կրթայ այս վիճակս ծածկել, բայց կը զգայի միեւնոյն բանը, ինչ որ պիտի զգար տղայ մը խաւարին մէջ:

Ինքզինքս այս աստիճան տկարութեան ընդունակ չէի կարծեր:

— Կատարելապէս իբնոսացած է, ըսաւ օրիորդ Փէնէ-լօզա:

— Կը քնանայ, պուացի ես:

— Լա՛ւ, արթնցուր տեսնենք:

Թեւէն քաշեցի, ականջն ի վար պուացի: Եթէ մեռած ըլլար, աւելի անզզայ չպիտի ըլլար իմ կոչերուս պատաս-խանելու համար: Մարմինը փոռւած էր թաւշեայ թիկնա-թուին վրայ: Կազմուածքը անեղծ էր: Թոռքերը եւ սիրար կը գործէին: բայց հոգին: մեր հատողութենէն շատ հեռու խոյս առւած էր ան: ի՞նչ եղած էր: ի՞նչ գորութիւն զայն քաշած հանած էր:

Մամառւքի մէջ ինկայ եւ շփոթեցայ:

— Անա մեսմերական քունը, ըսաւ Օր. Փէնէլօզա: Գալով թելազրութեան, ինչ որ թելազրեմ օրիորդ Մարտը նի, պիտի գործազրէ անվրէպ, հիմա կամ արթննալըն եւա-քը: Կ'ուզէ՞ք ապացոյցը ունենալ:

— Անշո՛ւշտ, ըսի ես:

— Պիտի ունենաք:

Տեսաւ որ անոր զէմքին վրայէն կ'անցնէր ծիծազ մը: Կարծես թէ զուարձալի մտածում մը անցեր էր իր մաքէն: Ու հակեցաւ եւ լուրջ երեւոյթով մը քանի մը բառեր ը-սաւ իր ենթակայի ականջին: Ակաթը, որ կատարելապէս խուզ էր իմ կոչերսւ, զրուխը շարժեց, իբր հաւանութեան նշան իր ըսածներուն:

— Արթնցէ՞ք, զոչեց օրիորդ Փէնէլօզա, իր անթացու-պը ուժգնօրէն տախտակամածին զարնելով:

Կոպերը բացուեցան, աչքերուն խոնաւութիւնը հետզ-ձևոէ անհետացաւ, եւ հոգին դուրս նայեցաւ, կարծես թէ վերստին կ'երեւար իր տարօրինակ խուարումն ետքը:

Ու մենք կանուխ մը մեկնեցանք: Ակաթը ընուռ ինք-զինքը անհանդիստ չէր զգար իր եղական ճամրորդութեան համար, բայց իմ կարգիս ես զգային զարձեր չի եւ ակա-րացած, ի գիճակի չէի լսելու մեկնութեանց այն հեղիզը, զոր Ուկլուըն կը հոսեցնէր ինծի համար, ինչպէս նաև ան-կարող էի անոնց պատասխանելու:

Եւ երբ «գիշեր բարի» կը մազթէի օրիորդ Փէնէլօզա յի, ան ձեռքիս մէջ սահեցուց թուղթ մը:

Ներեցէ՞ք, խնդրե՛մ, ըսաւ ինծի, եթէ կարգ մը մի-ջացներու կը ձեռնարկեմ, յազթելու համար ձեր սկեպափ-կութեան: Ոյս նամակը բացէք վազը առտու ժամը տառ-նին: Ասիկա անձնական պատիկ հակակիս մըն է:

Զկրցայ երեւակայել թէ ի՞նչ բակ կ'ուզէր, բայց նա-մակը կար, որ պիտի բացուէր իր նշանակած ժամոն:

Դլուխս չատ կը ցաւի, այս իրիկուն բաւական գրեթիչ վաստան եմ որ, ինչ որ այնքան անբացարելի կը թուի, վազը ուրիշ դարձուածք մը պիտի ստանայ: Իմ համոզում-

Ներս զիւրին զիւրին տեղի չպիտի տան առանց պաշտպանութելու:

Մարտ 25.

Այլայլած եւ ապշած եմ: Պարզ է որ, պէտք է այս մասին իմ ունեցած կարծիքս նոր քննութեան մը ենթարկեմ: Բայց նախ եւ առաջ արձանագրենք, ինչ որ տեղի ունեցաւ:

Վերջացուցած էի նախանաշչը եւ քննելու վրայ էի մէկ քանի պատկեր-ծրագիրներ, դասաւուիլ պայծառ զարձնելու համար, երբ սպասունիս եկաւ ինծի ըսելու որ, Ակաթը իմ աշխատանոց է եւ կուզէ անմիջապէս զիս տեսնել:

Պատի ժամացուցին նայեցայ եւ զարմանքով տեսայ որ գեռ ժամը իննուկէնը չէր: Երբ աշխատանոց մտայ, նէ ուրքի վրայ էր վառարանի գորգին վրայ, իմ գէմա: Անոր շիրքին մէջ բան մը կար որ զիս պաղեցուց, եւ կտրեց շրթունքիս վրայ եղող բառերը: Երեսին քողը կիսովին վարձուած էր, բայց կրցայ տեսնել որ դունաս էր եւ թէ նեղուած երեւոյթ ունէր:

— Օսթէ՞ն, ըսաւ նէ, եկայ ըսելու ձեզի որ մեր նշանախօսութիւնը խզուած է:

Տատանեցայ: Կը կարծեմ որ իրապէս տատանեցայ: Ամէն պարագայի տակ, զիտեծ որ ինքզինքս ըսնելու համար ստիպուեցայ՝ զրադարանին կրթնիլ:

— Բայց... բայց... ըսի, կակազելով, Ակա՞թ: Ատիկա շատ յանկարծական որոշում մըն է:

— Այո՝ Օսթէ՞ն, եկայ ձեզի ըսելու որ մեր նշանախօսութիւնը խզուած է:

— Բայց, զոչեցի, հա՛րկաւ պատճառը պիտի ըսէք: Բան մըն է այդ, որ ձեր դործը ըլլալ չի թուիր, Ակաթ: Ինծի ըսէք թէ, ի՞նչ բանով դժբախտութիւնը ունեցայ ձեզ վիրաւորելով:

— Ամէն ինչ վերջացած է, Օսթէ՞ն:

— Բայց ինչո՞ւ համար, Ակա՞թ: Խաղի մը զոհ զացած ըլլալու էք, Ակա՞թ: Թերեւու իմ մասիս սուտ մը ըսած են ձեզի: Կամ թէ սխալ միկնած ըլլալու էք ձեզի ըսած մէկ խօսքս: Բոէք ինծի թէ ինչ է, եւ մէկ բառը կը բաւէ, ա-

Այս ինչ կարդագրելու համար:

— Ամէն բնակ խզուած պէտք է նկատենք մեր միջեւ:

— Բայց երէկ իրիկուն՝ երբ իրարմէ բաժնուեցանք, մեր միջեւ ունէ թիւրիմացութեան նշոյն անդամ չկար: Ասկէ ասգին ի՞նչ պատահած է որ, ձեզ այսպէս փոխած է: Բան մըն է որ, երէկ գիշեր պատահած է: Անոր մասին մըտածած ըլլալու էք, եւ դատապարտած եմ ընթացքս: Մեռմերականութիւնն է արգեօք: Թերեւու զիս այլանեցիք որ, թոյլ տուի այդ կնոջ՝ իր ուժը ձեր վրայ զործ գնելու: Գիտէք որ ամենափոքր մէկ նշանին պիտի միջամտէի:

— Անօդուտ է, Օսթէ՞ն, ամէն ինչ վերջացած է:

Իր ձայնը շեշտ չունէր, եւ բառերը հատիկ հատիկ կ'արտասանէր: Իր զիրքը չեմ զիտեր ինչ մը ունէր, անտեղիտալի եւ բիրտ: Ինծի կը թուէր թէ, նէ բացարձակապէս վճռած էր ունէ վիճաբանութեան եւ ունէ բացատրութեան մէջ չմտնել: Գալով ինծի, յուզումէս կը զողացի: Երեսս անդին կը զարձնէի, այնքա՞ն ամօթահար կը զգայի ինքզինքս, անոր ալ ցոյց չտալու համար թէ անզօր էի ինքզինքիս վրայ ձիգ մը ընելու:

— Դուք պէտք է գիտնաք թէ, այդ ի՞նչ կը նշանակէ ինծի համար, գոչեցի, ատիկա յանկարծական փացումն է իմ ըոլոր յոյսերուս, քայքայումն է կեանքիս: Յանկարծակար նման պատիժի մը չպիտի ենթարկեք զիս, առանց զիս լսելու: Ինծի պիտի յայտնէք թէ ի՞նչ է իրնդիրը, նկատի ունեցէք թէ, որքա՞ն անկարելի բան է որ, ունէ պարագայի տակ, ձեզի հետ այդպէս վարուիմ: Աստուծոյ սիրուն, Ակա՞թ, ըսէք ինծի, ի՞նչ ըրած եմ:

Առջեւէս անցաւ, առանց բառ մը ըսելու, եւ բացաւ բուռը:

— Բոլորովին անօդուտ է, Օսթէ՞ն: ըսաւ: Մեր յարաբերութիւնները խզուած պէտք նկատէք:

Վայրկեան մը ետք, մեկնած էր նէ, եւ անոր հետեւելու համար ինքզինքս գտնելէ առաջնմեցի գաւիթին դըրան զարնուիլը: Սենեակս վաղեցի, հագուելու համար, որպէսզի փութած 0ր: Մարտընի տունը եւ հարցնեմ անոր թէ

Ինչ կրնար ըլլալ իմ շնորհազրկութեանս պատճառը։ Այնաքան տակնուվրայ եղած էի որ սեծ դժուարութեամբ կըրցայ կօշիկիս կապերը անցնել։

Բնաւ չպիտի մոռնամ այս տասը ահաւոր վայրկեանները։

Հազիւ վերարկուս հազած էի, երբ պատին ժամացուցը տասը զարկաւ։ Ժամը տա՞սը, այս զաղափարը զուգորդեցի օրիորդ Փէնիլօզայի տուած տուսակի գաղափարին հետ։ Իրապէս սեղանիս վրայ էր ան։ աճապարանքով քաշի զայն։ Նամակը գրուած էր մատիտով, եւ անկիւնաւոր զիրով։

Ահա բնագիրը։—

«Սիրելի փրօֆէսօր ժիլլուա,
Շներողամիտ եղէք ձեզի ընծայած հակակշիոի եղանակիս անձնական բնոյթին համար։

«Փրօֆէսօր Ռելիլըն պատահամբ ինծի խօսեցաւ այն յարաբերութեանց մասին, որոնք գոյութիւն ունին ձեր եւ այս իրիկուան իմ ենթակայիս միջեւ, եւ ինչ որ ինծի կը թուի, ձեզի համար ոչ մէկ բան աւելի համոզիչ չէր կրնար ըլլալ, քան թելագրել օրիորդ Մարտընի, որ վաղը առտու ժամը կինուոկէսին ձեզի այցելէ, ըսելու համար որ ձեր յարաբերութիւնները խղուած պիտի մնան մօտաւորապէս կէս ժամ։

«Գիտութի նը այնքան պահանջկոտ է որ, դժուար է զոհացուցիչ հակակշիս մը տալ անոր, բայց ես համոզուած եմ թէ, գոնէ այս հակակշիոը պիտի տրուի այն արարքով՝ զոր ձեր նշանածը անկասկած ամէնէն քիչ տրամագիրը պիտի ըլլար զայն գործադրելու իր ազատ կամքովը։

«Այս նամակը կը դրեմ ձեր նեղութիւնը փարատելու համար, եւ ձեզմէ ներողութիւն ինդրելու այն անցողական տառապանքին համար, զոր իմ թելագրութիւնս ձեզի պիտի պատճառէր։»

Ու իրապէս, երբ կարդացի այս նամակը, շատ թեթեւած էի, բարկանալու համար։ Արդարեւ կոպտութիւն էր անոր ըրածը, մեծ կոպտութեան մը ապացուցն էր ասիկա աղջկան մը կողմէ, որուն առաջին անգամ կը հանդիպէի։ Բայց պէտք է ըսեմ որ, ե՞ս էի որ զայն գրդած եղայ իմ

ոկեպտիկութեանս պատճառով։ Բաւական նեղացուցիչ պէտք է եղած ըլլայ, ինչպէս որ ինք ըսաւ, հնարել հակագչիոփ այնպիսի միջոց մը, որ կարենայ զիս գոհացնել։ Ու ան զործ դրաւ այս միջոցը։

Այս մասին կարելի չէր ուեէ առարկութիւն ընել։ Ինձի համար քնչական թելագրութիւնը վերջնականապէս հաստատուած իրողութիւն մըն էր այլեւս։

Որոշ կը թուէր այլեւս որ, Ակաթը, կնոջական սեռէն իմ բոլոր ճանչցածներուս մէջէն ամէնէն հաւասարակշիռ անձը, մնքենայի մը վիճակին ենթարկուած էր։ Հեռուն կանուղ անձ մը զայն կը շարէր, ինչպէս որ մեքենացէտ մը ծովեզերքէն կը զեկավարէ Պրէննանի ական մը։ Երկրորդ հոգի մը սպրդած էր անոր մէջ եւ դուրս վանտած իրենը, տիրացած էր անոր զղային գործիքին՝ ըսելով։ — «Կէս ժամ իմ ուղածիս պէս կ'ուզեմ գործածել զայն»։

Եւ Ակաթը անգիտակից պէտք է եղած ըլլայ իր եկած վայրկեանէն մինչեւ իր մեկնումի վայրկեանը։ Նման վիճակի մը մէջ արդեօք փողցներէն առանց վտանգի կրցած է անցնիլ։ Գլխարկս ասի եւ աճապարանքով դուրս ելայ, տեսնելու համար թէ ուեէ բան չէ՝ պատահած անոր։ Այսո՛, նէ տունն էր։

Զիս սրահ մտցուցին, ուր գտայ զինքը նստած, եւ գիրք մըն ալ ծունկերուն վրայ։

— Այցելութիւնդ շատ կանուխ սկսեր ես, Օսթէ՛ն, ըսաւ նէ խնդալով։

— Դուն աւելի կանուխ սկսեր էիր պատասխանեցի։ Հետաքրքրուած երեւոյթ մը առաւ։

— Ի՞նչ կ'ուզէք ըսել, հարցուց։

— Այսօր դուրս չելաք դուք։

— Ա՛չ, որոշապէս ոչ։

— Ակաթ, ըսի լուրջ երեւոյթով մը, պիտի հաւասնէիք ըսել ինծի ճիշդ կերպով այն բոլորը ինչ որ ըրիք այս առտու։

Նէ խնդաց իմ ծանր եւ լուրջ երեւոյթիս վրայ։

— Օսթէ՛ն, ըսաւ, այսօր ձեր պաշտօնին յարմար եւ

ըեւոյթը շալկեր էք: Ահա թէ ի՞նչ ըսել է գիտութեան մարդու մը հետ նշանութիւն: Բայց ասով մէկտեղ պիտի ըսեմ ուզած, թէեւ չեմ կրնար ստածել թէ, ինչ շահագըրդ գըութիւն կրնայ ունենալ ատիկա ձեզի համար: Անկողնէս ելայ ժամը ութիւն. նախաճաշս ըրի ժամը ութուկէսին: այս սենեակը եկայ ժամը ինին տասը անցած, սկսայ կարդալ նիկ. Ռէմուզայի Յիշատակները, եւ քանի մը վայրկեան այս ֆրանսացի կնոջ պատիւ ըրի, քնանաւով իր գրքին վրայ, եւ ձեզի ալ, պարոն, ձեր մասին երազելու պատիւը, ինչ որ ամէնէն աւելի հաճելի է: Հազիւքանի մը վայրկեան եղաւ որ արթնցայ:

— Եւ ձեր նախկին վիճակի՞ն պէս դտաք ինքինքնիդ:

— Հապս ի՞նչ վիճակի մէջ պիտի դտնուէի:

— Ակաթ, ձեզի համար միեւնո՞յնն է, ինծի ըսել թէ ինչ երազեցիք իս մասիս: Ձեզ կը վստահեցնեմ թէ ասիկա՞մ իմ՝ կողմէս պարզ հետաքրք: Աթեան մը արդիւնքը չէ:

— Տարտամ տպաւորութիւն մը միայն ունեցայ թէ, երազիս մէջ դուք դեր մը կը խաղայիք: Որոշ ոեւէ բան չեմ կրնար յիշել:

— Եթէ այսօր դուրս չելաք, Ակաթ, հապս ի՞նչ է ձեր կօշիկներուն վրայի փոշիները:

Նեղուած երեւոյթ մը ստացաւ:

— Իրա՞պէս, Օսթէ՞ն, չեմ դիտեր թէ ի՞նչ ունիք այս առոտու: Կարծես թէ իս խօսքերուս վրայ կը կասկածիք: Եթէ կօշիկներուս վրայ փոշի կայ, հաւանաբար այնպիսի զոյգ մը հագեր եմ, զոր սպասուհին չէ մաքրած:

Բացարձակապէս որոշ էր որ բան բան մը չէր գիտեր, եւ ինքնիրենս խորհեցայ թէ, թերեւս աւելի լաւ էր վինաքը ձգել իր անդիտութեան մէջ: Այս անգիտութիւնը փառատելով՝ կրնայի Ակաթը սարսափեցնել եւ ասիկա ոեւէ լաւ արդիւնք չէր տար: Որով, այս ժամին այլեւս չխօսեցայ եւ անմիջապէս հրաժեշտ առի իրմէ, երթալ իմ դասախոսութիւնս տալու համար:

Բայց խորապէս տպաւորուած էի:

Դիտական կարելիութեանց իմ հորիզոնս յանկարծ հըագայականօրէն մեծցած էր:

Հիմա այլեւս չեմ զարմանար Ուլիսընի սատանայական կորովին ու խանդավառութեան: Ո՞վ է որ անպարտելի խանդով մը չպիտի, աշխատէր, երբ զդար թէ իր ձեռքին տակ ունի ընդարձակ կոյս դաշտ մը:

Այս, կը յիշեմ որ 300 տրամագիծ մեծութեան մէջ քննուած քջիջի մը կորիզին նոր ձեւ մը ստանալը տեսնելով, կամ թէ դնդերային կանոնագիծ նեարդի մը մէջ քանի մը ջնջին մանրամասնութիւնները նշարելով չափազանց ուրախութիւն կը զդայի: Այս հետազօտութիւնները որքան ճղճիմ են եղեր, երբ մարդ զանոնք բաղդատէ անանց հետ, որոնք կը զբաղին կեանքի բուն իսկ արմատներով, հոգիին բնոյցթով:

Ես միշտ հոգին նկատած էի նիւթին մէկ արտադրութիւնը: Ինծի համար ուզեղն էր որ կ'արտադրէր իմացականութիւնը, ինչպէս լիտրդը մաղձ կ'արտադրէ:

Բայց ասիկա ինչպէս կրնար ճիշտ ըլլալ հիմա, երբ կը տեսնեմ որ ոգին հեռուէն կը ներգործէ եւ կը խաղայնիւթին հետ, ինչպէս երածիշտ մը պիտի նուագէր ջութակը: Այդ վայրկեանէն սկսեալ, այլեւս ինծի համար մարմինը ծնունդ չի տար հոգիին, աւելի ճիշտը անոր մէկ կոպիտ գործիքն է, որուն միջոցաւ հոգին կը յայտնուի: Հողմաղացը ծնունդ չի տար հոգին, այլ զայն երեւան կը հանէ:

Ահա թէ ի՞նչ բան կը հակասէր մտածումի իմ բոլոր առվորութիւններուս եւ սակայն ասիկա կարելի եղաւ առանց ոեւէ ընդդիմութեան ու այս պարագան կ'արժէ որ խնամքով ուսումնասիրէի: Եւ ի՞նչու համար պիտի հրաժարէի զայն ուսումնասիրելէ:

Ցուշատերիս մէջ երեկուան թուականով գրածներուս մէջ զտայ հետեւեալը,

«Եթէ կարենայի ոեւէ դրական կամ առարկայական բան մը գտնել, պիտի փորձէի խնդրին մօտենալ իր ընական կողմէն»:

Ահա ուրեմն, հակակշոփ այս միջոցը ունիմ: Խօսքը պիտի բռնեմ: Ասիկա հետազոտութիւն մըն է, որ վստահ եմ թէ անսահման շահագրգռութիւն պիտի ունենայ:

Իմ պաշտօնակիցներէս մէկ քանին ինգրին ծուռ կը նայէին, որովհետև գիտութիւնը լեցուն է նախապաշտում ներով, որոնք տրամաբանութիւն չեն վերցնէր: Բայց եթէ Ուիլսընը իր համոզումներուն քաջութիւնը ունի, ես ալ կրնամ իմիններուս քաջութիւնը ունենալ: Վաղը պիտի երթամ զինքը տեսնելու, զինքը եւ Օր. Փինէլոզան: Եթէ Օր. Փինէլօզա կրցաւ մեզի ցոյց տալ այդքան բան, հաւանական է որ դեռ աւելին ալ կրնայ ցոյց տալ:

ՄԱՐՏ 26

Ինչպէս որ կը սպասէի, Ուիլսըն խանդավառուած է իմ դարձիս վրայ և կը տեսնուէր որ Օր. Փինէլօզա ալ զերապահութեամբ որոշ հաճոյք մը կը զգար իր Փորձը յաջողած ըլլալուն համար: Տարօրինակ այս էակը, լուռ և անգոյն, բացի այն առենէն երբ ան գործ կը զնէ իր կարսղութիւնը: Այդ մասին խօսուած տաեն իսկ անոր երեսը գոյն և վրան հոգի կուգար:

Կարծես թէ նէ մամաւորապէս ինձմով կը հետաքրքրուէր: Զէի կրնար ինքինքս արգիլել, նշմարելու համար որ, սենեակին մէջ ամէն տեղ աչքերով ինծի կը հետեւէր: Ի վերջոյ պէտք էր յիշատակել իր խորհեղակերպը, որքան ալ որ գիտական արժէք մը կարելի չըլլար տալ առնոր:

— Դեռ հազիւնիւթին սկիզբն էք, ըստ նէ, երբ իրեն հազորեցի իմ զարմացումա՝ ինծի ցոյց տուած թելադրութեան աչքառու երեւոյթին ժամին. Ոչ մէկ ու զզակի ազդեցութիւն չունէի Օրիորդ Մարտընի վրայ, ան երբ ձեզի եկաւ նոյն առուու նոյնիսկ իր մասին չէի մտածեր: Ինչ որ ըրբ, այն էր որ՝ լարեցի իր ոգին, ինչպէս որ պիտի լարեւի խոշոր ժամացոյցին զանգակը, որպէսզի նախառ պէս նշանակուած ժամուն հնչէ: Եթէ թելագրութիւնը ե-

դած ըլլար վեց ամսուան համար, փոխանակ տասներկու ժամուան, ամէն ինչ նոյն կերպով տեղի պիտի ունենար: — Եւ եթէ թելագրութիւն մըն է, ու պիտի ունենալ:

- Պիտի կատարէր անվրէպ:
- Բայց ահաւոր կատաղութիւն մըն է ատիկա, վա-

չեցի:

- Ահաւոր կատաղութիւն մըն է, ինչպէս որ Էկ'ըսէք, պատասխանեց նէ ծանրօրէն և որքան անոր խորը թափանթէք, այնքան զայն աւելի ջահաւոր պիտի դանէք:
- Կրնամ ձեզի հարցնել թէ, ըսի, ի՞նչ կը հասկընաք, երբ կ'ըսէք թէ այս թելագրութեան պարագան գեռ միայն սկիզբն է խնդրին: Ինչն է որ դուք էական կը նկատէք:

= Պիտի նախընտրէի ըսել ձեզի:

Պատասխանին մէջ ցոյց տուած կորովին վրայ զարմացայ:

— Կը հասկնաք որ, ըսի, այս հարցումը պարզ հետաքրքրութեան համար չըրի, այլ ձեր ինծի հայթայթած իրողութեանց կարդ մը գիտական բացատրութիւնները գտնելու յոյսով:

— Փրօֆէսէր Ժիլլրաւ, ըստ նէ, անկեղծօրէն ձեզի կը խստովանիս թէ գիտութիւնը զիս բնաւ չի շահագրգուեր եւ բնաւ հոգս չի թէ կրնայ թէ չի կրնար դամաւորել այս ուժերը:

— Բայց ես կը յուսացի...
— Ա՛, այդ ուրիշ բան է: Եթէ դուք զայն անձնական գործ մը դարձնէք, ըստ նէ խիստ չնորհալի ժպիտով մը, շատ երջանի պիտի ըլլայի՝ ձեր բոլոր սորվիլ ուժածը ձեզի ըսելով: Աւրեմն, ի՞նչ կը հարցնէիք ինծի Ա՛, այո՛, միւս կարողութեանց մասին: Փրօֆէսօր Ուիլսըն չուզեր անոնց հաւատալ՝ այսուհանդերձ անոնք որոշ մն: Օրինակի համար, այս փորձերը կատարող մէկը կը ընայ կատարեալ տիրապետութիւն հաստատել իր ենթակացին վրայ, պայմանով որ այս ենթական լաւ ըլլայ: Առանց հախնական թելագրութիւն մը գոյութիւն ունեցած

ըլլալու, կրնայ անոր ընել տալ ինչ որ ինք կ'ուզէ:

— Առանց ենթակային գիտնալո՞ւն:

— Ատիկա կախում ունի: Եթէ ուժը մեծ շափով գործածուած է, ենթական բան մը չի գիտնար, ինչպէս չգիտաւ օրիորդ Մարտընը, երբ շիտակ ձեզի եկաւ եւ ձեզի այնքան վախ աղղեց: Կամ թէ, եթէ աղղեցութիւնը նուազուժեղ ըլլայ՝ ենթական կրնայ դիտնալ թէ ինչ կ'ընէ և միայն թէ անկարող կ'ըլլայ այդ բանէն ետ կենալէ:

— Ուրեմն իր կամքի ուժը կը կորսնցնէ:

— Այո՛, անոր կամքը ենթարկուած կ'ըլլայ ուրիշ մը, որ աւելի ուժեղ կ'ըլլայ:

— Դուք այդ ուժը դործ դրա՞ծ էք:

— Շատ անգամ:

— Այն ատեն ձեր կամքը բաւական զօրաւոր է:

— Բայց ատիկա անհրաժեշտ միակ պայմանը չէ: Շատ մարդիկ զօրաւոր կամք ունին, զոր չեն կրնար իրենցմէ. գուրս արձակել: Էսկանը՝ զայն ուրիշ անձի մը մէջ արձակելու եւ հոն գտնուած կամքին տեղը բոնել տալու կարողութիւնն է: Տեսած եմ որ այս ընդունակութիւնը իմ մէջս կը փոխուի իմ առողջութեանս եւ ուժիս հետ:

— Մէկ խօսքով, ձեր հոգին կը զրկէք ուրիշ մարմինի մը մէջը:

— Այո՛, կրնաք այդ ձեւով ալ ձեւակերպել:

— Ու ի՞չ կընէ ձեր սեփական մարմինը:

— Թմրութեան զգայութեան մը ներքեւ կ'ըլլայ պարզապէս:

— Բայց ուրէ վտանդ չկա՞յ ձեր առողջութեան համար,

— Կրնայ քիչ մը վտանդ ըլլալ: Պէտք է դիտակից հսկել որ ձեր գիտակցութիւնը անմիջապէս չկորսուի, առանց որուն գտուարութիւն կը կրէք ինքինքնիդ գտնելու համար: Պէտք է միշտ յարտկցութիւնը որանդանել, այսպէս ըսենք: Կը վախնամ սխալ բացատրութիւն զօրծածելէ, փրօքէսօր ժիլրուա, բայց չեմ գիտեր ինչպէս գիտական ձեւ մը տալ այս բաներուն: Ինչ որ քափ ձեզի, իմ փորձածոքաներս են, եւ իմ սեփական բացատրութիւններու

Հիմա որ հաստատօքէնչայս բոլորը իրարու կը կապեմ, ինքզինքիս վրայ կը զարմանած: Արգեօք ասիկա Օսթէն ժիլրուա՞ն է, որ իր մատածողութեան անողոք հաստատակամութեամբ եւ իրողութեանց հանդէպ իր ցոյց տուած նուիրումով առաջին շարքին մէջ տեղ մը գրաւած է: Ահա արդէն զբաղած եմ լրջօրէն արձանագրելով շատախօսութիւնները կնոջ մը, որ կ'ըսէ թէ կրնայ իր հոգին իր մարմինը գուրս արձակել, եւ թէ՝ այս վերջինին թմրած վիճակի մէջ եղած միջոցին՝ նէ ի վիճակի է հեռուէն զեկավարելու ուրիշներու գործերը:

Պէտք է ընդունիմ ասիկա: Բնականաբար ոչ: Պէտք է որ հաստատէ, պէտք է վճռապէս ապացուցանէ, ոչ մէկ կէտի մէջ տեղինքտալէս առաջ: Բայց, եթէ սկեպտիկ մը մնացի, միւս կողմէ դադրեցայ ծագրող մը ըլլալէ:

Այս իրիկուն փորձ մը պիտի ունենանք, ու նէ պիտի փորձէ թէ՝ պիտի կրնայ ուրէ մեսմերական աղղեցութիւն առաջ բերել իմ մէջս: Եթէ զարենայ, ասիկա սքանչելի մեկնակէտ մը պիտի ըլլայ իմ հետազօտութիւններուս համար: Ամէն պարագայի տակ, ոչ ոք կրնայ զիս ամբասատնել մեղսակցութեամբ: Եթէ չկարենայ, պիտի աշխատինք ուրէ ենթակայ մը գտնել, որ կեսարի կնոջ պէտք ըլլայ: Գալով Ուիլսընի, բացարձակապէս անթափանձելի է ան:

Իրիկուան ժամը 10

Կը կարծեմ որ դարագլուխ կազմելիք գիւտերու նախընթօրին եմ:

Այս երեւոյթները իրենց ներքին կողմէն քննելու կարողութեան մը տէրը ըլլալ, ներգործող կազմուածք մը, ինչպէս նաեւ չափող ու հակակցող ուղեղ մը ունենալ, ապահովաբար անսովոր առաւելութիւն մըն է: Վստահ եմ որ Ուիլսըն իր կեանքէն հինգ աարի վրայ պիտի տար՝ ունենալու համար այն տպաւորականութիւնը, զոր փորձը երեւան բերաւ իմ մէջս:

Ուիլսընին ու իր կնոջմէն զատ ուրիշ մարդ ներկայ չէր:

Գլուխս դէպի ետ հակած, նստած էի: Օր. Փէնէլօզա,
ոտքի վրայ կեցած էր իմ առջեւս, քիչ մը դէպի ձախ,
Ակաթի համար ըրած միեւնոյն ձեռքի շարժումները կա-
տարելով: Իւրաքանչիւր ձեռքի շարժումներուն, ինծի կը
թուէր թէ օդի տաք հոսանք մը՝ինծի կը զարնուէր եւ իմ
մէջս կը տարածէր սարսուռ մը, խանդ մը՝ որ իմ մէջ կը
թափանցէին ոտքէս մինչեւ գլուխս:

Աչքերս սեւեռուն էին Օր. Փէնէլօզայի՝դէմքին, բայց
որքան նայէի, գիծերը հետղետէ անորոշ կը դառնային եւ
ի վերջոյ կը ջնջուէին:

Կը գիտակցէի որ միայն իր գորշագոյն աչքերը կը
տեսնէի, որսնք իմ վրաս կը սեւեռէին խորունկ ու ան-
չափելի նայուածք մը: Աչքերը կը մեծնային, կը խոշոր-
նային, եւ ի վերջոյ կը դառնային լեռնային երկու լի-
ներ, դէպի որոնց կը ձգտէի սոսկալի արագութեամբ մը:

Կը դողայի եւ ձիշտ այն վայրկեանին՝ իմացականու-
թեան ամէնէն խորունկ խաւերէն ցայտող մտածում մը
ինծի հասկցուց որ՝ այս գոլը պրկումի այն շրջանն է,
զոր նշարած էի Ակաթի վրայ:

Վայրկեան մը ետքը հասայ մակերեսը լիճերուն, ո-
րոնք այլեւս մէկ հատ էին, կը խորասուզուէի ջուրերուն
մէջ, երանութեան զգացութեամբ մը գլխուս մէջ եւ բըզ-
գիւնով մը ականջներուս մէջ: Խորասուզուեցայ, ա՛լ աւե-
լի խորասուզուեցայ. յետոյ յանկարծական խանդով մը
վեր ելայ, մինչեւ որ կրկին կարենամ տեսնել կանանչ
ջուրերուն մէջ փայլուն ծփանքներով տարածուած լոյսը:
Մակերեսին մօտ էի, երբ ռարթնցէ՛ք» բառը հնչեց ականջ-
ներուս մէջ, եւ ցատկեցի, ինքինքս դտնելով թիկնաթո-
ռին մէջ, ընկերակցութեամբ օրիորդ Փէնէլօզայի, որ իր
գաւաղանին կրթնած էր, եւ Ուիլսընի, որ իր նօթատեարը
ձեռքը, ինծի կը նայէր միւսին ուսին վրայէն:

Ծանրութեան կամ յոդնութեան ոեւէ զգայութիւն
չէր մնացած վրաս: Ընդհակառակը, որքան որ փորձէն վերջ
հազիւ ժամ մը անցած է, ինքինքս այնքան զուարթ կը
զգամ որ աւելի տրամադիր եմ իս աշխատանոցու մնալու,

քան թէ երթալ քնանալու:

Կը տեսնեմ որ իմ առջիս կը պարզուի փորձերու հե-
ռանկար մը, ու անհամբեր կը սպասեմ անոնց սկսելու
վայրկեանին:

Մարտ 27

Կորսուած օր մը: Օր. Փէնէլօզա Սըթթըններուն տու-
նը գացած է, Ուիլսընի եւ անոր կնոջը հետ:

Սկսայ կարդալ Պինէր եւ ծէրէի «Կենդանական Մագ-
նիսականութիւնը» դիրքը, ի՞նչ տարօրինակ բաներ են
առոնք: Արդիւնքնե՛ր, արդիւնքնե՛ր, արդիւնքնե՛ր: Դա-
լով պատճառներուն... բացարձա՛կ գաղտնիք:

Ահա ա՛յս է որ երեւակայութիւնը կը խթանէ, բայց
այս բանէն պէտք է զգուշանամ: Խուսափինք եղրակացու-
թիւններէ, հետեւանքներ հանելէ, եւ մնանք իրողութեանց
հաստատուն գետնին վրայ: Գիտեմ որ մեսմերական քունը
իրական է, գիտեմ որ մեսմերական թելադրութիւնը իրա-
կան է, գիտեմ որ ես ինքս կ'ազդուիմ այս ուժէն: Այս է
իմ ներկայ վիճակս: Բոլորովին նոր՝ մեծ տեարակ մը ու-
նիմ, իմ տպաւորութիւններս դրելու համար, եւ զայն պի-
տի վերապահեմ միայն գիտական մանրամասնութեանց:

Իրիկունը՝ մեր ամուսնութեան մասին երկար խօսակ-
ցութիւն մը Ակաթի եւ մօրը՝ Տիկ. Մարտընի հետ:

Կը խորհինք որ ամառնային արձակուրդը (սկիզբները)
ամէնէն նպաստաւոր ժամանակն է ամուսնութեան հա-
մար: Ինչո՞ւ աւելի երկար սպասել: Նոյնիսկ այս քանի՛մը
ամսուան ալ հակառակ եմ ես, բայց, ինչպէս տիկին Մար-
տընը ըսաւ, գեռ բաւական բան կայ կարգադրելիք:

Մարտ 28

Կրկին մագնիսացայ Օրիօրդ Փէնէլօզայի կողմէ: Փորձ
մը՝ որ շատ նմանութիւն ունի նախորդ փորձին հետ, այն
փոքր տարբերութեամբ որ անզգայութիւնը աւելի շուտ ա-
ռաջ եկաւ: Տեսնել Ա. Տոմարը, սենեակին բարեխառնու-
թեան, օդային ճնշումին, բազկերակի եւ չնչառութեան
մասին, որոնք բոլորը արձանագրուեցան փրօֆ. Ուիլսընի
կողմէ:

Մարտ 29

Մագնիսականութեան նոր փորձ մը եւս։ Մանրամաս-
նութիւնները Ա. Տոմարին մէջ։

Մարտ 30

Կիրակի, կորսուած օր։ Գէշ տրամադրուած եմ այն
բոլոր բաներուն դէմ, որոնք կ'ընդհատեն մեր փորձերը։

Առայժմ, ասոնք փիզիքական նշաններէն անդին չեն
անցնիր, որոնք կ'ընկերանան թեթև, կատարեալ կամ
ծայրայեղ անդգայութեան հետ։ Յետոյ մատգիր ենք անց-
նելու թերադրութեան եւ պայծառատեսութեան երեւոյթ-
ներուն։ Այս իրողութիւնները կիներու վրայ ապացուց-
ուած են փրօֆէսօրներու կողմէ, նաև անդին Սալֆէթոփէսի
մէջ։ Անոնք աւելի համոզիչ պիտի ըլլան, երբ կին մը զա-
նոնք ապացուցանէ փրօֆէսօրի մը վրայ, իրրեւ վկայ ու-
նենալով երկրորդ փրօֆէսօր մը։ Աւ ըսել որ ենթական են
պիտի ըլլամ, ես՝ սկսալուիկ, նիւթապաշտա։ Գոնէ ապա-
ցուցած պիտի ըլլամ թէ, գիտութեան հանդէպ իմ ունե-
ցած նուիրումս կը յաղթէ իմ ունեցած վիճակիս մէջ մնա-
լու բաղձանքիս։

Կլել մեր սեփական խօսքերը, ասիկա ամէնէն մեծ դո-
հողութիւնն է, զոր գիտութիւնը կրնայ երբեւիցէ պահան-
չել մեղմէ։

Դրացիս՝ Զարլզ Սէրլը, մարդակաղմաւթեան երիտա-
սարդ ու համակրելի փորձագէտը, այս իրիկուն եկաւ, ին-
ձի բերելով «Վիրխովի Յիշատակարանները», զոր իրեն
տուած էի։ Զայն երիտասարդ կը կոչեմ, բայց իրապէս
ինձմէ մէկ տարի մեծ է։

— Ժիլլուա՛, լսեցի որ Օր, Փէնէլօզայի փորձերուն
կ'ենթարկուիք եղեր։

Է՞ն, վերսկաւ ան, երբ նոյն իսկ դէմ չըլլայի այդ
բանին, ձեր տեղը՝ ես աւելի առաջ չպիտի երթայի, Ան-
շուշտ իմ ըրածս անպատեհ պիտի զանէք, բայց ես պար-
ականութիւն կը նկատեմ ձեզի խորհուրդ տալ որ այլեւա-
ռեւէ յարաբերութիւն չունենաք այդ կնոջ հետ։

Բնականաբար իրեն հարցուցի թէ ինչո՞ւ համար։

— Կացութեան մը մէջ եմ որ, ինձի կ'արգիլէ մտնել
այնպիսի մանրամասնութեանց մէջ, զորս կը փափաքէի
ձեզի տալ, ըստ ան։ Օր. Փէնէլօզա իմ բարեկամիս բա-
րեկամուհին է, եւ իմ գիրքս փափուկ է։ Ինչ որ կրնամ
ձեզի ըսել, այն է որ ես ինքս ալ ենթակայ մը եղած եմ
այդ կնոջ համար, եւ այդիփորձերը ամէնէն անհաճոյ տպա-
ւորութիւնը թողած են յիշողութեանս մէջ։

Զէր կրնար սպասել որ այդքան քիչ բանով գոհանա-
յի, եւ մեծ ջանք ըրի որ անոր բերնէն բան մը աւելի
փրցնեմ, բայց չյաջողեցայ։ Կարելի է ենթազրել թէ, իր
աեղը անցնելուս համար կրնար նախանձիլ։ Կամ թէ՝ ան
ալ գիտութեան այն մարդոցմէն է, որոնք անձնական վի-
րաւորանք կը նկատեն իրենց նախապէս կազմած կարծիք-
ներուն հակասող եղելութեանց յայտնութիւնը։ Կարգ մը
անորոշ գանդատներ ունենալուն պատճառով, բնականա-
բար բնաւ մտքէն չպիտի անցնէր որ լքէի փորձարկու-
թեանց այնպիսի շարք մը, որ արդիւնքի տեսակէտով
այնքան բեղմնաւորիկ՝ երեւար։

Իր տարտամ ազդաբարութիւնները թեթեւօրէն ըն-
դութիւններու եղանակէս վիրաւորուած երեւցաւ, եւ իրարմէ
բաժնուեցանք փոխադարձ որոշ պազութեամբ մը։

Մարտ 31

Մագնիսացայ Օր. Փէնէլօզայի կողմէ։

Ապրիլ 1

Մագնիսացայ Օր. Փէնէլօզայի կողմէ։

Ապրիլ 2

Մագնիսացայ Օր. Փէնէլօզայի կողմէ։

Ապրիլ 3

Կրնայ պատահիլ որ մագնիսացումի այս շարքը, քիչ
մը ազդեցութիւն ունենայ մարդուս ընդհանուր կազմին
վրայ։ Ակաթը կ'ըսէ թէ ես աւելի նիհար եմ եւ աչքեր-
աւելի խորը գացած են։ Կը զգամ թէ զիւրագրիս արա-
մադրութիւն մը ունիմ, բան մը՝ որ բնաւ չի ունեցած։
Օրինակի համար, ամենափոքր ազմուկէն տեղես վեր կը
ցատկեմ, եւ ուսանողի մը տիսմար մէկ խօսքը զիս կը զայ-

բացնէ, փոխանակ զուարձացնելու :

Ակաթը կ'ուզէ որ ա'լ կանգ առնեմ, բայց անոր կ'ը-
սես թէ հետեւղական ամէն ուսումնասիրութիւն յոգնե-
ցուցիչ է եւ թէ՝ ուեւէ արդիւնք կարելի չէ ձեռք ձգել,
առանց անոր գինը վճարելու; Երբ նէ տեսնէ թէ ի՞նչ ազ-
դեցութիւն առաջ պիտի բերէ ոգիի եւ նիւթի յարաբերու-
թիւններու մասին դրած յօդուածս, համաձայն պիտի ըլ-
լայ որ կ'արժէ ջղային քիչ մը ձգտում եւ վատնում ու-
նենալ: Զպիտի զարմանամ, երբ պատիկա պատճառ ըլլայ որ
Արքայական Ընկերութեան անդամ ընտրուիմ:

Իրեկունը դարձեալ մադնիսացայ: Ոզդեցութիւնը հի-
մա տեղի կ'ունենայ շատ աւելի արագօրէն, եւ ենթակա-
յական յայտնութիւնները աւելի քիչ ուշագրաւ են: Իւրա-
քանչիւր նիստի մասին մանրամասն նօթագրութիւններ
կ'ընեմ:

Աւելսըն քաղաքէն մեկնեցաւ ութը կամ տասը օր-
ուան համար, բայց մենք չպիտի ընդհատենք փորձերը, ո-
րոնց արժէքը կախում ունի որքան իմ զդայնութիւննե-
րէս, նոյնքան նաև իր գիտողութիւններէս:

Ապրիլ 4

Պէտք է որ չափազանց զլուշաւոր ըլլամ: Մեր փոր-
ձարկութեանց մէջ բարդութիւն մը սպրդած է, զոր հաշ-
ում չէի առած, Գիտական իրողութիւններ հաւաքելու իմ
փութկոտութեանս մէջ՝ բաւական կոյր եղած էի, չկարե-
նալ մտածելու որ մենք, Օրիորդ Փէնէլօզա եւ ես, մարդ-
կային արարածներ էինք վերջապէս: Կրնամ հոս գրել այն
ի՞նչ որ բերանացի չպիտի համարձակէի ուեւէ ապրող հողիի
վատահիլ:

Կը թուի թէ այս ողորմելի կինը սիրահարեր է ինձի:
Նոյնիսկ մտերմութեան մէջ չպիտի ըսէի այս բանը, որ
անձնական յուշատեարի մը մէջ միայն ներելի է, եթէ այն
աստիճանին համած չըլլար՝ որ անկարելի ըլլար չնշմարելը:

Ատեն մը, այսինքն վերջին շաբթուայ միջոցին կային
նշաններ, որոնց կարեւորութիւն չէի տար, մերժելով ա-
ռանց վրայ խորհելու իր սպեւորութիւնը՝ դացած միջոցիս,

ախրութիւնը՝ մեկնած պահուս, այն փութկոտութիւնը
զոր ցոյց կուտար որ յաճախ երթամ, իր աչքերուն արտա-
յացութիւնը եւ ձայնին խանդը:

Ամէն բան ըրի, կարծելու համար որ ասոնք բոլորը
բան մը չեն նշանակեր, եւ թէ պարզապէս արտայատու-
թեան եղանակներն էին արեւմտեան Հնդկաստանի մար-
դոց:

Բայց վերջին իրիկունը, երբ մադնիսական քունէն
կ'արթննայի, առանց գիտնալու եւ առանց ուզելու կ'եր-
կարէի ձեռքու եւ կը սեղմէի անոր ծիծերը: Երբ ինքզինքիու-
նկայ ամբողջովին, նստած էինք, մեր ձեռքերը դեռ իրա-
բու մէջ, ու նէ՝ ինձի կը նայէր մտահոգ ժպիտով մը: Աւ
սոսկալին այն էր որ, մէջո մղում մը կը զգայի որ ինձի
կը թելազրէր ըսել իր սպասածը:

Ի՞նչ թշուառական ստախօս մը եղած պիտի ըլլայի,
ինքզինքիս հանդէպ ի՞նչ պժգանք պիտի զգայի այժմ,
եթէ այդ վայրկեանին տեղի տուած ըլլայի փորձութեան:

Բայց, փա՛ռք Աստուծոյ, բաւական զօրաւոր եղայ,
մէկ սստումով ոտքի ելլելու եւ սենեակէն դուրս նետուե-
լու համար: Կոպիտ գտնուեցայ: Վախցայ: Բայց ո՛չ, եթէ
վայրկեան մըն ալ մնայի, չէի կրնար: չէի կրնար այլեւա-
ինքզինքիս տէրը ըլլալ: Ես, նենքըլմէն մը, յարգուած
մարդ մը եւ Սնկլիոյ ամէնէն սքանչելի աղջիկներէն մէ-
կուն նշանածը ըլլալով, իմ բանականութիւնս խող կիր-
քի վայրկեանի մը մէջ, քիչ մնաց որ սիրային արտայա-
տութիւն մը ընէիֆայո կնոջ, զոր հազիւ կը ճանչնայի:
Նէ ինձմէ շատ աւելի տարիքոտ էր, եւ ասկէ զատ կազ
ալ էր:

Հրէշային է, զզուելի է, եւ սակայն զգացած ներքին
մղումս այնքան զօրաւոր էր որ, եթէ վայրկեան մը աւելի
անոր ներկայութեան գտնուեէի, ինքզինքս վտանգած պի-
տի ըլլայի: Ի՞նչ կը նշանակէր ասիկա: Ես պարտականու-
թիւն ունիմ ուրիշներուն սորվեցնելու մեր կազմուածքին
խաղերը, բայց ես ի՞նչ գիտեմ անոնց մասին: Արգեօք իմ
էտութեանս մէջ խորապէս թաղուած կաբդ մը սկզբունքնե-

բու յանկարծական հասունացումն էր, նախնական անբան մարդուն մէկ բնա՞զզը, որ յանկարծ երեւան կուգար:

Շատ մօտ էի հաւատալու դիւահարավական պատմութիւններու, այնքան ուժեղ էր այս զգացումը: Բայց ահա այս միջադէպը զիս չափազանց նեղացուցիչ կացութեան մը մէջ դրաւ: Մէկ կողմէ բնաւ չէի ուզեր հրաժարիլ փորձերու շարքէ մը, որ այնքան առաջ դացած էր արդէն, եւ շատ փայլուն արդիւնքներ կը խոստանար: Միւս կողմէ, հազար թէ այս թշուառակտն կինը ինծի հանդէպ կիրք մը կը տածէր...: Նէ՛, իր այդ տարիքով, այդ պակասաւոր վիճակով: Եւ յետոյ, նէ զիտէր Ակաթի հանդէպ ունեցած դիրքու: Կ'ըմբռնէր թէ ինչ կացութեան մէջ էի ես: Ու եթէ կը խնդար, պարզապէս անոր համար էր որ թերեւս գուարճացած էր, տեսնելով որ՝ ինքզինքս կորսնցուցած վայրկեանս իր ձեռքքը բռնած ես:

Իմ կիսովին մագնիսացած ուղեղս էր որ այսպէս կը մեկնէր իրողութիւնը, եւ անասնական մղումով մը, փութացած էր զիս այս ճամբռն վրայ քշելու: Կը ՞փափաքէի որ կարենամ համոզուիլ թէ իրապէս այս այսպէ՞ս է:

Ամէն ինչ հաշուի առնելով, մածեցի որ ամէնէն խելացի ծրագիրը այն կ'ըլլայ որ մեր նոր փորձերը յետաձեռք մինչեւ Ռւիլսընի վերադարձը: Հետեւաբար Օր. Փէնէլօզայի գրեցի նամակնը, ուր առանց ուեւէ առարկութիւն ընելու վերջին երեկոյեան մասին, ըսի իրեն թէ ստիպողական աշխատութիւններս զիս կը ստիպեն քանի մը օրուան համար ընդհատելու մեր փորձերը:

Գրած էր պատասխան մը, բաւական չոր, ինծի ըսելու համար որ եթէ միտքս փոխեմ, զինքը իր տունը պիտի դանեմ սովորական ժամուն:

Խրիկուան ժամը 10

Է՛հ, ինչ յարդի շիւղ եմ եղեր: Ատենէ մը ի վեր կը յաջողիմ ինքզինքս քիչ մը աւելի լաւ ճանչնալ, եւ որոքան որ ինքզինքս աւելիլլաւ ճանչնամ, ինծի հանդէպ ուսնեցած յարգանքիս մէջ աւելի վար կ'իջնեմ: Վստահաբար, միշտ այսքան տկար եղած չէի:

Խրիկուան ժամը 4ին պիտի խնդայի, եթէ ինծի ըսէին թէ այս իրիկուն Օր. Փէնէլօզայի պիտի երթամ, եւ սակայն ժամը ութին, ըստ սովորականին, Ռւիլսընի դրան առջեւն էի: Զեմ զիտեր թէ ինչպէ՞ս պատահեցաւ ասիկա: —սովորութեան ազգեցութիւնը՝ կ'ենթադրեմ: Թերեւս գոյութիւն ունի մագնիսամոլութիւն մը, ինչպէս որ հաշիւամոլութիւն մը կայ, եւ անոր զոհն եմ ես:

Ինչ որ ես զիտեմ, այն է որ, իմ գրասենեակիս մէջ աշխատած միջոցիս ինքզինքս հետզհետէ անհանգիստ ըզդացի, անընկհատ կը շարձէի, չէի կրնար ուշադրութիւնս կեղրոնացնել առջեւս գտնուող թուղթերուն վրայ: Այն ատեն, վերջապէս, ըրածիս վբայ անդրադառնալէ առաջ, գլխարկս առի եւ աճապարեցի գուրս ելել, երթալու համար իմ վարժուած ժամադրութեանս:

Հետաքրքրական երեկոյ մը եղաւ ասիկա: Տիկին Ռւիլսըն ներկայ եղաւ փորձին ամենամեծ մասին, ինչ որ անհետացուց այն նեղութիւնը, զոր մեր երկուքն սին առնուազն պիտի զգար: Օր. Փէնէլօզայի ձեւերը միշտ ամէն ատենուան պէս էին. եւ նէ ուեւէ զարմանք չյայտնեց որ հակառակ իմ նամակիս դարձեալ գացեր էի: Անոր ընթացքին մէջ բան մը չկար որ ցոյց տար թէ, իրիկուան միշադէպը իր վրայ ուեւէ տպաւորութիւն մը թողած ըլլայ, այնպէս որ մինչեւ որոշ աստիճան մը կրցայ կարծել թէ՝ ես չափողանցեր եմ եղածը:

Ապրիլ 6, իրիկունը

Ո՛չ, ո՛չ, բնաւ չեմ չափազանցեր: Աւելի երկար ատեն չեմ կրնար աչքերս գոցել բացայայտ իրողութիւններու առջեւ: — այս կինը ինծի հանդէպ կիրք մը կը տածէ:

Հրէշային է ասիկա, բայց ճշմարիտ է:

Դարձեալ, այդ իրիկուն, մեսմերական քունէն արթըննալով՝ ձեռքս անոր ձեռքին մէջ գտայ, ու միտքս լեցուած այն պժգալի գգայնութեամբ թէ զիս կը մզ! ոտնակոխ ընելու իմ պատիւս, ապագաս. ամէն բան, եւ ամէն ինչ նետել ոտքերուն տակը այս արարածին, որ ոչ մէկ երկրային հմայք ունի, ինչպէս որ շատ լաւ կը տես-

Նեմ երբ իր ազգեցութեան տակը չեմ: Բայց երբ անոր քովը գտնուիմ, այսպէս չեմ գգար:

Նէ իմ մէջս բան մը կ'արթնցնէ: — գէշ բան մը, — բան մը՝ որու մասին կ'ուզէի չխորհիլ: Նէ կը ջլատէ իմ բնաւորութեանս մէջ գտնուած բոլոր լաւագոյն բաները, միեւնոյն ատեն կը խթանէ ինչ որ կայ վատթարագոյն: Բնականաբար լաւ է անոր քովը գտնուիլս: Վերջին իրիկուն աւելի վտանգաւոր եղաւ քան թէ միւսը:

Փոխանակ փախուստ տալու, հոն մնացի, ձեռքս իրեն ձեռքերուն մէջ, եւ իրեն հետ խօսելով ամէնէն մտերմական նիւթերու վրայ: Ի մէջ այլոց խօսեցանք նաեւ Ակաթի մասին: Ի՞նչ բանի վրայ երազած եմ արդեօք: Օրիորդ Փէնէլօզա ըստ որ Ակաթը հասարակ աղջիկ մըն է, եւ ես իրեն իրաւունք տուի: Մէկ երկու անգամ եւս խօսեցաւ Ակաթի մասին գէշ լեզուով մը, ու ես չբողոքեցի: Ի՞նչ մարդ եմ եղեք:

Բայց՝ հակառակ ցոյց տուած ակարութեանս, դարձեալ բաւական զօրաւոր եմ, այս բոլորին վախճանը տեսնելու համար: Այս բաները այլիւս չպիտի պատահին: Բաւական ողջմտութիւն պիտի ունենամ, փախուստ տալու համար պայման ատեն՝ երբ զգամ որ պայքարելու ի վիճակի չեմ:

Այս կիրակի օրուան երեկոյէն սկսեալ, այլեւս բնառ փոյժ չպիտի կատարեմ Օր, Փէնէլօզայի հետ: Հրաժարինք փորձերէն եւ իրենց եղած տեղը ձգենք հետազոտութիւնները, ամէն ինչ նախընտրելի է, քան թէ այն հրէշային փորձութիւնը, որ զիս այնքան կը նուաստացնէ: Բան մը չըսի Օր. Փէնէլօզայի, բայց պարզապէս հեռու պիտի պահեմ ինքինքս: Նէ պիտի հասկնայ պատճառը, առանց իմ կողմէ բառ մը ըստուած լըլլալու:

Ապրիլ 7

Ինչպէս որ ըստած էի, այսօր տունը մնացի: Մե՛զք որ այսքան հետաքրքրական ուսումնասիրութիւն մը կը կորսընցնեմ, բայց մեղք է նաեւ որ գոյութիւնս փծացնեմ, ու զիտիմ որ այս կնոջ առջեւ ինքինքիս տէրը չեմ այլեւս:

Երիկուան ժամը 11

Աստուած թող ինծի օղնական ըլլայ: Ի՞նչ տեղի կ'ունենայ իմ մէջս: Արդեօք պիտի խենդենամ:

Աշխատինք հանդարտ ըլլալ եւ քիչ մը տրամաբանել: Նախ եւ առաջ նօթագրեմ անցած դարձածը:

Ժամը մօտաւորապէս ութն էր երբ գրեցի սոյն տողերը որոնցմով սկսայ յուշատեսրիս այսօրուան մասը: Տարօրինակ նեղութիւն մը, ներքին տոկնուվրայութիւն մը կը զգայի, եւ գուրս ելայ, երեկոն անցնելու համար Ակաթի ու մօրը հետ: Երկուքն ալ նշմարեցին որ գունատ եւ խոժոռ կերպարանք մը ունէի:

Ժամը իննին, փրոփ. Փրաթ-Հալտանը ներս մտաւ եւ սկսանք ուխոթ խազալ: Մեծ ձիզ ըրի, ուշագրութիւնս կեղրոնացնելու համար խազաթուղթերուն վրայ, բայց նեարդային նեղութեան այս զգայութիւնը հետզհետէ աւելցաւ, այն աստիճան որ՝ ինքինքս անկարող զգացի անոր յաղթելու: Ինծի համար պարզապէս անկարելի էր ասիկս: Ի վերջոյ, թուղթերու բաժնուած միջոցին իսկ, իմիններս նետեցի սեղանին վրայ, ու ժամադրութեան մը մասին ներողութիւն խնդրելու քանի մը անկապակից խօսքեր ըրի եւ սենեակէն զուրս նետուեցայ: Երազի մը պէս տարատ յիշողութիւն մը ունիմ թէ ինչպէ՞ս արագորէն անցայ սրահէն, կերպով մը առի գլխարկս զգեստակալին վրայէն, եւ ուժգնօրէն զուռը քաշեցի ետեւէս: Երազի մը մէջ եղածի մը պէս կը տեսնեմ փողոցի լավտերներուն զիժերը, եւ ցոխոտած կօշիկներս ինծի կ'ապացուցանեն թէ՝ վազած միջոցիս փողոցին մէջտեղէն ստիպուեր եմ երթալ:

Ամէն ինչ քողարկուած, տարօրինակ ու անիրական երեւոյթ մը ունէին:

Կ'երթայի Ռւիլսընի տունը:

Տեսայ Տիկ. Ռւիլսընը, տեսայ Օր. Փէնէլօզան: Բնաւ չեմ յիշեր թէ ինչու մասին խօսուեցաւ, բայց կը մտարերեմ որ, Օր. Փէնէլօզա կատակելով սպառնաց ինծի իր դաւազանին կոթովը, կշտամբեց դիս՝ ուշ մնալուս եւ մեր

փորձերովը այլեւս չետաքրքրուելուս համար:

Մադնիսական փորձ տեղի չունեցաւ, բայց դարձեալ քիչ մը ատեն մնացի ու յետոյ առոն վերադարձայ: Այժմ ուղեղ վերստացաւ իր ամբողջ պայծառութիւնը ու կըս նաև մտածել անցած դարձածին վրայ: Անհնիթեթ կ'ըլլայ ամէն ինչ տկարութեան եւ սովորութեան ուժին վերադրել: Առջի իրիկուն այս ձեւով բացատրել ջանացի եղածը, բայց ասիկա այլեւս գոհացուցիչ չէ: Շատ աւելի խորունկ եւ շատ աւելի սոսկալի բան մըն է ասիկա: Երբ Մարտը նենց տունն էի, խազի սեղանին առջեւ, անկէ դուրս քաշ կըստուեցայ, կարծես թէ չուանի հանգոյց մը կար անցած վզիս:

Այս պարագան այլեւս չեմ կրնար ինքինքէս ծած կիլ: Այդ կինը իր ճանկը դրած էր վրաս, զիս բռնած է իր ճիրաններուն մէջ, բայց պէտք է որ օիմ պաղարիւնս պահեմ եւ բանականութեամբս միջոց մը գտնեմ անկէ աղատելու համար:

Բայց ի՞նչ կոյր խենդ մըն եմ եղեր ևս: Ուսումնասիրութեանս ինծի ներշնչած խանդավառութեան մէջ՝ շիտակ դէպի անդունդ գացեր եմ, որ ահա լայն բացուած է իմ առջեւս: Ինքն իսկ զիս չզգուշացո՞ւց: Չըսա՞ւ ինծի, — ու իր ըսածը կը գտնեմ իմ յուշատետրիս մէջ— թէ՝ երբ ենթակայի մը վրայ աղգեցութիւն ձեռք ձգէ, կրնայ ուղածը ընել տալ անոր: Ու իմ վրաս այս աղգեցութիւնը ձեռք ձգեց: Առ այժմ, արդէն իսկ այս անթացուալով կնոջ հրամաններուն, արամազդրութեան ներքեւ եմ: Երբ ան ուղէ որ ես գամ, պէտք է որ գամ: Անոր ուղածը պէտք է որ ընեմ: Ու գէշն այն է որ, անոր հաճելի եղած զդացումները պէտք է որ կրեմ ե՞ս ալ:

Իրմէ կը խորչիմ, կը վախնամ, եւ սակայն երբ իր մոռական աղգեցութեան տակն եմ, ինծի կը ստիպէ զինքը սիրել ու վստահ եմ ասոր: Ինչ որ ինծի համար քիչ մը մըսիթարական է, իմ ներսէս չեն գար բնաւ այս պժգալի մղումները, որոնց համար ինքինքս կը մեղադրեմ: Ասոնք բոլորը իրմէ ինծի կ'անցնին, որքան որ սկիզբները անոնց մասին ոչ մէկ գաղափար իսկ չեմ ունեցած:

Ապրիլ 8

Այս, հիմա, օրը ցորեկով, երբ կատարելապէս պազարիւն եմ եւ լայն ժամանակ ունիմ մտածելու, ստիպուած եմ հաստատելու այն բոլորը ինչ որ կար նախորդ օրուան յուշատետրիս մէջ: Ահաւոր վիճակի մը մէջ եմ, բայց ինչ որ ալ ըլլայ, պէտք չէ գլուխս կորսնցնեմ, անհրաժեշտ է որ պարկեմ իմացականութիւնս անոր աղգեցութեան գէմ: Վերջիվերջոյ անմիտ խամաճիկ մը չեմ որ թելի մը ծայրովը խաղցնեն: Ես կորով ունիմ, խելք եւ ուժ ունիմ: Իր բոլոր սատանայական խաղերուն հակառակ, գարձեալ կրնամ իրեն յաղթել: Կրնամ: Բայց ոչ, պէտք է որ... այլապէսչինչ կրնայ պատահիլ ինծի: Զանանք ասոր տրամաբանական ելքը գտնել:

Այս կինը, ըստ իր բացատրութեանց իսկ, կրնայ իշխել իմ ջղային կազմուածքիս վրայ: Կրնայ ինքինքը արձակել իմ մարմինս մէջ եւ ձեռք առնել անոր զեկավարութիւնը: Անիկա մակարոյցի մը հոգին ունի, այս, մակարոյցի մը հոգին, հրէշային մակարոյցի մը, որ ներս կը մտնէ իմ մարմինս:

Ես անկամ գարձեր եմ: Ի՞նչ կրնամ ընել: Գործուայիսի ուժերու հետ է, որոնց մասին բնաւ զաղափար չունիմ: Եւ չեմ կրնար ոնեւէ մէկուն պատել տառապանքս: Բնականաբար, եթէ վիճակս ամէնուն ծանօթ ըլլար, կատարեալ խենդի մը տեղ պիտի զնէին զիս, համալսարանէն պիտի ըսէին թէ՝ պէտք չունէին զիւահար ֆրօֆէսէօրի մը: Հապա Ակա՞թը: Ոչ, ոչ, պէտք է որ միս մինակ զիւագրաւեմ վտանգք:

Վերստին կը կարդամ իմ այն նօթագրութիւններս ուրոնք կը վերաբերին իր աղգեցութեան մասին այդ կնոջ ըրած յայտարարութիւններուն: Անոնց մէջ կէտ մը կայ որ զիս կատարելապէս կը չփոթեցնէ: Ան կ'ըսէր թէ, երբ աղգեցութիւնը թեթև ըլլայ, ենթական կրնայ զիտնալ թէ ի՞նչկընէ, բայց չի կրնար ինքինքը զեկավարել, մինչդեռ, երբ կամքը զօրաւոր կերպով զործ դրուի, ենթական ամբողջովին անգիտակից կ'ըլլայ: Սրդ, ես միշտ

գիտցած եմ թէ ինչ կ'ընեմ, այսուհանդերձ, վերջին իրի-կունը քիչ մը աւելի պակաս չափով քան թէ նախընթաց առիթներուն։ Տարօրինակ կը թուի որ, այդ կինը զեռ իմ վրաս գործ դրած չէ իր ազգեցութեան ամբողջ ուժը։

Երբեկից եղած է մարդ մը, որ գտնուած ըլլայ իմ վիճակիս մէջ։ Այս, թերևս մէկ հոգի մը եղած ըլլայ եւ թերես ան կը գտնուի ինծի շատ մօտիկ։ Զարլզ Սէտլը այս մասին բաներ մը պէտք է գիտնայ։ Զգոյշ ըլլալու մասին տուած իր խորհուրդները այսօր կը պարզուին։ Այս կրկնակի փորձերու ընթացքին զիս կապկառղ շղթային օղակները իմ ձեւքովս դարբնելէ առաջ, երանի թէ անոր խօսքերը մտիկ ըրած ըլլայի։ Բայց այսօր զինքը պիտի տեսնեմ։ Ներողութիւն պիտի խնդրեմ իրմէ որ այնքան թեթևորէն մտիկ ըրած եմ իր ազգարարութիւնները։ Տեսնեմ, թերես կարենայ ինծի խորհուրդ տալ։

Կեսօրին վերջը ժամը 4

Ոչ, չի կրնար խորհուրդ տալ։ Խօսեցայ անոր հետ ե իմ ահաւոր վիճակիս մասին հեռուէն հեռու, հազիւ թէ մէկ քանի բառ արտասանած էի, այնպիսի զարմանք մը յայտնեց որ աւելի հեռուն չգացի։ Արքան որ կրցայ հետեւ ըընել (աւելի անորոշ ցուցմունքներէ եւ հետեւութիւններէ, քան թէ որոշ յայտարարութիւններէ) անոր զգացածը կը սահմանափակուի խօսքերու եւ ակնարկներու մէջ միայն, ճիշտ նման անոնց որոնք ուղղուած էին ինծի։ Օրիորդ Փինչէլօզայէն հեռու մնալու իրողութիւնը միայն կը բաւէ ապացուցանելու թէ Զարլզ Սէտլը իրապէս բնաւ անոր գերին չէ եղած։ Այս, եթէ միայն գիտնար թէ, ի՞նչ բանէ աղատեր է, Այս պատճառով երախտապարտ պիտի ըլլար անկօ-սաքսոնի իր պաղարիւն խառնուածքին։ Ես թխագոյն եմ եւ կելտ ցեզին կը պատկանիմ ու այս վհուկ կնոջ ճիրապէս կը մտնէ իմ ջիղերուս մէջ։

Պիտի կրնամ արգեօք օր մը օձիքս անոր ձեռքէն աղատել։ Պիտի կրնամ ըլլալ դարձեալ այն մարդը, ինչ որ էի տասնընդ օր առաջ Աւքեմն քննենք թէ ի՞նչ կրնամ ընել։ Վեցամսեաւի ընթացքին չեմ կրնար համալսարանը

ձգել։ Եթէ աղատ ըլլայի, ծրագիրս իսկոյն որոշուած կը լար։ Անյապազ կը մեկնէի, եւ ճամբորդութիւն մը կը նէի։ Պարսկաստանի մէջ։ Բայց ինծի թոյլ պիտի տա՞յ որ մեկնիմ, եւ կամ թէ իր ազգեցութիւնը բաւական զօրաւոր չէ պիտի բլլայ, Պարսկաստանի մէջ ինծի հասնելու եւ զիտ անթացուպի հասրդութեան մէջ տանելու համար։ Անձնական դառն փորձառութեամբ է որ վերանասու եղած եմ անոր գժոխային զօրութեան աստիճանին։

Պիտի պայքարիմ, պիտի պայքարիմ, պիտի պայքարիմ։ Ասկէ աւելի ի՞նչ կրնամ ընել։ Շատ լաւ գիտեմ որ, իրիկուան ժամը ութիւն, իր ընկերակցութեան անյաղթելի պահանջը, այս անսահման խոռվքը՝ վրաս պիտի տիրէ, ինչպէս պիտի յաջողիմ անոր յաղթել։ Ի՞նչ պէտք է ընեմ։ Պէտք է որ սենեակէս գուրս ելլելս անկարելի դարձնեմ։ Դուռս բանալիով պիտի կզպեմ եւ բանալին ալ պատուանէն վար պիտի նետեմ։ Այս, բայց յաջորդ առառն ի՞նչ պիտի ընեմ։ Զը մտածենք վաղուան մասին, պէտք է որ ամէն գնով խորտակեմ զիս կապող շղթան։

Ապրիլ 9

Յաղթանակի ։ Սքանչելիօրէն շարժեցայ։

Երէկ, իրիկուան ժամը եօթին, թեթև ընթրիքէ մը վերջ, փակուեցայ սենեակիս մէջ եւ դուռը կրպելով, բանալին նետեցի պարսէզը։ Զուարթ վէպ մը առի եւ անկողնիս մէջ պառկած մնացի՝ ուզելով կարդալ զայն, բայց իրականին մէջ այդ երեք ժամերը անցուցի ահաւոր դողի մը մէջ, ամէն վայրկեան սպասելով ազգեցութեան վրաս հասնելուն։ Սակայն այս կարգի բան մը չպատահեցաւ եւ այս առտու ելաց այն զգացողութեամբ թէ ու մտալիկումէ պատահած եմ։

Թերես կինը հասկած է թէ ինչ ըրած եմ եւ անոր գուռ նկատած է վրաս ազգել։ Ամէն պարագայի տակ, մէկ անգամ յաղթեցի անոր եւ եթէ կրցայ անդամ մը յաղթել պիտի յաջողիմ ուրիշ տաեններ ալ։

Ինչ որ նեղացուցիչ էր։ առտուան համար բանալիին խնդիրն էր։ Բարերազդարար վարը օգնական պարտիզադն

մը կար, որմէ խնդրեցի որ ինծի նետէ զայն: Անկասկած ան պիտի կարծէր որ ձեռքէս վար ինկած էր պատահմամբ:

Դուռներն ու պատուհանները գոցել պիտի տամ ու վեց ուժեղ մարդոց պիտի յանձնարարեմ որ զիս անկողնիս մէջ պահեն, քան թէ առանց պայմանի անձնատուր պիտի ըլլամ այդ ջատուկին:

Այսօր կէսօրէն վերջ, Օք. Մարտընէն երկտող մը ըստացայ, որ ինձմէ կը խնդրէր երթալ զինքը տեսնել: Ինչ որ ալ պատահէր ստաղիր էի երթալու, բայց ընաւ չէի ըստասիր գէշ լուրեր ստանալ:

Կը թուի թէ Արմաթրօնկները, որոնցմէ Ակաթը յայտեր՝ Ատէլիատէն «Օոօր» չոգենաւը նստած էին եւ դրած էին Տիկ. Մարտընի որ քաղաք երթայ ու իրենց ըստասէ: Հաւանարար այս բացակայութիւնը տեւէ ամիս մը կամ վեց շաբաթ, եւ որովհետեւ «Օոօր» չորեքշաբթի օր կը սպասուէր, պէտք էր որ անմիջապէս մեկնէին, եթէ կ'ուղէին ատենին համնիր: Ինքզինքս կը միմիթարեմ, մը տածելով որ, երբ կրկին իրար գտնենք, այլեւս բաժանում տեղի չպիտի ունենայ Ակաթի եւ իմ միջեւ:

— Թեզմէ բան մը պիտի խնդրեմ, Ակաթ, ըսի անոր երբ առանձին մնացինք, եթէ ոեւէ կերպով Օք. Փէնէլօզայի հանդիպիքիք, ըլլայ քաղաքը, ըլլայ հոս, բնաւ թոյլ մի տաք որ ձեզի մագնիսացնէ:

Ակաթ աչքերը խոշոր խոշոր բացաւ:

— Բայց քանի մը օր առաջ դուք կ'ըսէիք թէ ատոնք շատ հետաքրքրական էին, եւ թէ որոշած էիք ձեր փորձերը մինչեւ վերջը շարունակելու:

— Գիտեմ, բայց անկէ ասդին կարծիքս փոխեցի:

— Ամբողջովին հրաժարեցաք:

— Եյո՛:

— Օ՛, որքա՞ն գոն եմ, Օսթէն: Զէք կրնար հաւասալ թէ վերջերս որքա՞ն գունատած եւ յոգնած էր ձեր գէմքը: Իրազէս ատիկա գլխաւոր պատճառնէր որ մեզի կ'արգիւէր այժմ լոնտոն երթալէ: Հնք ուզեր ձեզ ձգել, երբ այնքան ընկճուած կ'երեւաք: Ու ձեր ընթացքը եր-

բեմն տարօրինակ կերպով փոխուած էր: Մանաւանդ այն իրիկունը, երբ սա խեղճ փրօֆէսօր Փրաթ Հալտանը իր խաղին հետ առանձին ձգեցիք ու մեկնեցաք: Համոզուած էր որ այդ փորձերը աղիտալի ազգեցութիւն կը գործէին ձեր ջիղերուն վրայ:

— Ես ալ այպէս կը կարծեմ, սիրելի՛ս:

— Ինչպէս նաեւ Օք. Փէնէլօզայի ջրղերուն վրայ Լըսեցիք որ հիւանդ է եղեր:

— Ո՛չ:

— Տիկին Ուիլսընը ըսաւ մեզի: Նկարագրութեան համաձայն, ջզային տենդի մը պէս բան մը ունի եղեր: Փրօֆ. Ուիլսըն կը վերադառնայ յաջորդ շաբթու եւ Տիկին Ուիլմըն կը փափաքի որ այն ատեն Օք. Փէնէլօզան առողջանայ, որովհետեւ փրօֆ. Ուիլսընը ունի եղեր յատակագիծ մը փարձերու, զորս մտագիր է եղեր զլուխ հանել:

Ակաթի խոստումը ունենալով ուրախացայ: Կը բաւէ որ այդ վհուկը մէկը ունի իր ճիրաններուն մէջ: Միւս կողմէ այլայլեցայ, երբ լսեցի Օք. Փէնէլօզայի հիւանդութիւնը: Ահա թէ ինչ բան կը նուազեցնէ կարեւորութիւնը իմ այն յաղթանակիս, զոր երէկ զիշեր տարի: Կը յիշեմ որ նէ ըսած էր թէ, առողջութեան խանդարումը կը վասէր իր ազգեցութեան: Թերեւս ասոր համար էր որ այնքան զիւրութեամբ կրցայ ինքզինքս ըսնէլ:

Լա՛ւ, լա՛ւ, պէտք է որ միեւնոյն նախազգուշութիւնները ձեռք առնեմ այս զիշեր ալ, եւ տեսնեմ թէ ի՞նչ պիտի պատահի: Երբ անոր մասին մտածեմ, մանկական վախ մը կը զգամ:

Ապրիլ 10

Վերջին իրիկունը ամէն ինչ լաւ գնաց: Պարտիզանին գէմքը այս առառու զուարձալի էր, երբ կրկին կանչեցի զինքը, խնդրելով իրմէ որ բանալին ինծի նետէ: Եթէ այսպէս շարունակուի անունս պիտի ելլէ ծառաներուն մէջ: Բայց կարեւոր պարագան այն է որ, ես տունը մնացի, դուրս ելլելու առանց ոեւէ պահանջ զգալու: Կը կարծեմ որ սկսած եմ օձիքս ազատել այս անհաւատալի սարկութեա-

նէն, գոնէ այս կնոջ ազդեցութիւնը ձախողութեան մատնուի մինչեւ այն օրը երենէ պիտի վերստանայ իր ուժեւը: Աստուծմէ կը խնդրեմ միայն որ ինչ որ նպաստաւոր է ան ըլլայ:

Մարտընենք այս առտու կը մեկնին, ու ինծի կը թըւի թէ գարնանային արեւը կորսցուցած է իր ամբողջ փայլը: Եւ սակայն՝ գեղեցիկ է դիտել, փառած՝ պատուհանիս տակը, որ գուարթ երեւոյթ մը կուտայ մամուռով ծածկուած թանձր՝ պատերուն: Բնութիւնը որքա՞ն քաղցր, գգուող և հանգարտեցուցիչ է: Ինչպէս հաւատալ թէ ան իր մէջ կը պահէ նաեւ այնքա՞ն անմաքուր ուժեր եւ այնքան պըդգալի կարելիութիւններ: Իրապէս, կը հասկնամ որ, իմ մէջս ծագած այս ահաւոր իրողութիւնը ո՛չ բնութենէն վեր է իւ ոչ ալ անկէ գուրս: Ո՛չ, ասիկա բնական ուժ մըն է, զոր կը գործածէ այդ կինը, եւ զոր կ'անդիտանայ հանրութիւնը: Այն իրողութիւնը թէ, այս ուժը կը ճօճի իր առողջութեան հետ, ցոյց կուտայ թէ ան որքան ենթարկուած է ֆիզիքական օրէնքներուն:

Եթէ ժամանակ ունենայի, մինչեւ յատակը կ'երթացի եւ ձեռքս կը դնէի հակոտնեային վրայ: Բայց երբ մարդ վագրի մը ձիրաններուն մէջ կը դանուի, չի կրնար զայն ընտանիցներու մասին մտածել. ինչ որ կարելի է ընել, ցնցուելով ինքզինքը աղատելն է անկէ:

Ա՛խ, երբ հայելիին մէջ ինքզինքս կը դիտեմ ու հոն կը տեսնեմ իմ սեւ աչքերս ու որոշ դիմագծերով Սպանիացի իմ դէմքս, կ'ուզէի որ արջասապ նետուէր երեսիս եւ կամ ծաղկախափ վէրքերով ծածկուէր: Ասոնցմէ սին կամ միւսը ինծի պիտի խնայէր այս աղէտը: կը տարուիմ կարծելու որ այս իրիկուն պիտի նեղուիմ: Երկու պարագաներ կան որ զիս կը վախցնեն:

Մէկը այն է որ, Տիկ. Ուիլսընի հանդիպեցայ փողոցը, և ան ինծի լուսուց թէ Օր. Փէնէլօզան լաւ էր թէպէտ զեռ տկար, երկրորդը այն է որ, փրոփ. Ուիլսըն մէկ երկու օրէն պիտի վերադառնար, եւ անոր ներկայութիւնը

Օր. Փէնէլօզայի համար արգելք մը պիտի ըլլար:

Մեր տեսակեցութիւններէն բնաւ չէի վախնար, եթէ անոնք երրորդ անձի մը ներկայութեան տեղի ունենային: Վերոյիշեալ երկու պատճառները ինծի այն նախազգացումը կը ներշնչեն թէ, այս իրիկուն նեղութիւն պիտի զգամ, հետեւաբար առաջուան պէս նոյն նախազգուշութիւնները ձեռք պիտի առնեմ:

Ապրիլ 10

Ո՛չ, փա՛ռք Աստուծոյ, վերջին իրիկունը շատ լաւ անցաւ, իրապէս չէի կրնար գարձեալ պարտիզանին դիմէլ: Որով, դուռս կղպեցի եւ բանալին դրւափին տակէն դուրս նետեցի, այնպէս որ ստիպուած պիտի ըլլայի առառուն սպասուհիէն խնդրելու որ դուռը բանայ: Բայց այս զգուշութիւնը շատ ալ անհրաժեշտ չէր, որովհետեւ ունէ վայրկեան փափաք չունեցայ դուրս ելլելու:

Երե՞ք զիշեր շարունակական տանը մէջ: Ապահովաբար իմ սարսափներուս վախանը կը գանուիմ, որովհետեւ Ուիլսընը այսօր կամ վազը կը վերադառնայ: Անոր պիտի ըսե՞մ թէ ինչեր անցան գլխէս, եթէ ոչ պիտի լոեմ:

Բայց համոզուած եմ թէ, անոր քով ամենափոքր համակրութիւն մը իսկ չպիտի գտնեմ: Ան իմ վրայ պիտի նայի իբր հետաքրքրական ենթակայ մը եւ իմ մասիս զեկոյց մը պիտի կարգայ Հոգեխօսական Ընկերութեան յառաջիկայ նիստին մէջ, ուր լրջօրէն պիտի վիճի այն կարելիութեան մասին թէ՝ ես անսամօթաբար ստած եմ, ու զայն պիտի բաղդատէ այն հաւանականութեան հետ թէ՝ ես խնդրութեան նշաններ սկսած եմ ցոյց տալ:

Ո՛չ, Ուիլսընէն օգնութիւն չպիտի խնդրեմ: Ինքզինքըս զարմանալիօրէն զուարթ ու առողջ կը զգամ: Կը կարծեմ որ գասախօսութիւնը երե՞ք այս քան եռանդով ըրած չէի: Ա՛, միայն թէ կարենայի սա ստուերը իմ կեանքէս հեռացնել, որքա՞ն երջանիկ պիտի ըլլայի:

Դեռ երիտասարդ, որոշ հանգստաւէտութեան մէջ, առաջին կարգին վրայ՝ իմ արհեստիս մէջ, նշանուած՝ զեղցիկ եւ սքանչելի աղջկան մը հետ, ասոնք չե՞ն ահա այն

բոլորը որոնք ունենալ կը փափաքի մարդ մը:

Աշխարհի մէջ մէկ բան կայ որ զիս կը տանջէ. բայց
ի՞նչ բան:

Կես գիշեր

Պիտի ինենթենած պարզապէս:

Այո՛, ահա թէ ինչ վախճան պիտի ունենայ; Պիտի
խենթենա՞մ. Արդէն հիմա հեռու ալ չեմ այդ վիճակէն: Գլուխս կ'եռայ երբ այրող ձեռքերուս կը թնդնեմ զայն:
Խրոչած ձիռ մը պէս ամրող մարմինս կը դողայ:

Օ՛, ի՞նչ զիշեր էր որ անցուցի:

Այսուհանդերձ կարգ մը պատճառներ ունիմ զո՞ն ալ
ըլլալու:

Իմ սպասաւորիս առջեւ ծիծաղի նիւթ ըլլալու վտան-
գով իսկ, դարձեալ բանալին դուռին տակէն դուրս սահե-
ցուցի եւ այսպէս զիշերուան համար ինքզինքս բանտար-
կեցի: Յետոյ, տեսայ որ պառկելու համար շատ կանուխ
է ու սկսայ կարդալ Տիւմայի վէպիրէն մէկը: Յանկարծ,
քաշկոտուեցայ... այո՛, քաշկոտուեցայ, անկողնէն վար
քշուեցայ: Այս բացատրութիւնը միայն կրնայ նկարագ-
րել այն ձնչող ուժը որ նուածեց զիս: Վերմակին փաթ-
թուեցայ, մահճակալին փայտը բռնեցի: Կը կարծեմ որ,
մոլեգնութեանս մէջ սկսայ ոռնալ:

Ամէն ինչ անօգուտ եղաւ: Անկարող զտնուեցայ:
Պէտք էր որ հնազանդէի: Ինձի համար անկարելի էր օձի-
քը աղատել: Սկիզբն էր միայն որ քիչ մը ընդդիմութիւն
ցուց տուի: Ազգեցութիւնը շատ աւելի ձնշիչ դարձաւ, կա-
րենալ պայքարելու համար: Եւ դուրս ելլելու այս պար-
տադրութեան միացաւ գործ դրուելիք միջոցներու զօրա-
ւոր ընդունակութիւն մը:

Մոմ մը վառեցի, ծունկի եկայ գրան, առջեւ ու ջանա-
ցի քաշել բանալին, սագի փետուրի մը ձայրովը բայց փե-
տուրը քիչ մը կարճ էր եւ ընդհակառակը հեռացուց բա-
նալին: Այն ատեն, հանդարս պաղարինութեամբ մը,
զզրոցին մէջէն առի թղթահատ մը, ու անով կրցայ քաշել
բանալին:

Դուռը բացի, մտայ աշխատանոցս, ուր գրասեղանիս
վրայէն առի իմ լուսանկարներէս մէկը, որուն վրայ գրե-
ցի քանի մը բառեր, ու գրի վերարկուիս ներքին գրպա-
նին մէջ: Յետոյ մեկնեցայ դէպի Ուլիլուըննոց բնակարանը:
Ամէն ինչ սքանչելի պայցառութեամբ մը կ'երեւար ինծի,
եւ սակայն անջատուած կը թուէին կեանքիս մնացեալ մա-
սէն, ինչպէս պիտի ըլլային ամէնէն՝ կենդանի երազին մէջ
պատահած միջադէպերը:

Իմ մէջս կը տիրէր տեսակ մը կրկնակ գիտակցութիւն:
Նախ կար օտար եւ տիրական կամքը, որ կը ձգտէր զիս
քաշել այն անձին մօտ, որուն ինք կը պատկանէր, եւ
կար նաեւ աւելի տկար անձնականութիւնը որ կը բողո-
քէր. այս վերջինին մէջ կը ճանչնայի իմ սեփական ևս,
որ անուժ կերպով կը պայքարէր ամենակարող մղումին
դէմ, ինչպէս ցոկակապով բռնուած որսի շունը կը կոռու-
իր շղթային դէմ: Դեռ կը յիշեմ այս ուժերուն պայքարը
իմ մէջս, բայց բնաւ չեմ յիշեր իմ երթալէս եւ տանը մէջ
ինչ ձեւով ընդունուելիս: Ասով մէկտեղ, Օր. Փէնէլօզայի
հետ ունեցած իմ հանդիպումէս չափազանց պայցառ պատ-
կեր մը մնացած է մտքիս մէջ:

Նէ երկնցած էր բազմոցին վրայ, այն փոքր առանձ-
նասենեակին մէջ, ուր սովորաբար տեղի կ'ունենային մեր
փորձերը: Գլուխը կրթնած էր ձեռքին, եւ վագրի մորթէ
ծածկոց մը մասամբ կը ծածկէր զինքը:

Երբ, ներս մտայ, աչքերը վեր բարձրացութ, սպասող
մէկու մը ձեւովը, եւ որովհետեւ լամբարին լոյսը ուղղա-
կի անոր զէմքին վրայ կ'իյնար, տեսայ որ նէ շատ գու-
նատ էր եւ նիհարցած, ու աչքերուն ներքեւ ունէր մթա-
գոյն խորտունկ ծալքեր: Ինդաց ինծի, եւ ձեռքովը ցոյց
տուաւ իր քովի աթոռը: Զախ ձեռքովն էր որ ըրաւ այս
շարժումը: Արագօրէն յառաջացայ ու բռնեցի իր ձեռքը,
ու... այս առթիւ զզուանքով կը մտածեմ ինքզինքիս վը-
րայ, ու զայն կրքոտ կերպով տարի շրթունքներուս: Յե-
տոյ նստայ աթոռին վրայ, միշտ բռնած իր ձեռքը, ու ի-
րեն տուի բերած լուսանկարս:

Խօսեցայ, խօսեցայ իրեն հանդէպ ունեցած սիրոյս մասին, իր հիւանդութեան ինծի առթած վիշտին, ինչպէս նաև իր ապաքինման համար զդացած ուրախութեանս մասին, եւ թէ որքա՞ն ինքզինքս գժբախտ կը զդացի, երբ զիշեր մը պէտք ըլլար իրմէ հեռու անցընել: Ինք չկը մնար անշարժ, ու իմ վրայ կը ձգէր ամբարտաւան նայուած քներ եւ իր գրգորչ ժպիտը: Կը յիշեմ որ անգամ մը ձեռքովը շոյեց մազերս, ինչպէս շուն մը կը զգուես, ու այս շոյանքը ինծի հաճոյք պատճառեց:

Այս պարագան սարսուռ պատճառեց ինծի: Հոգիով ու մարմով իր գերին եղայ, ու այդ վայրկեանին հաճոյք ըզգացի անոր գերի ըլլալէս: Եւ այն ատեն առաջ եկաւ նըս պաստառը փոփոխութիւնը: Թող ինծի բնաւ չըսեն թէ նախախնամութիւն չկայ: Աւերակին եղերքն էի, եւ ոտքերս ալ անդունդին առջեւ: Պարզ զուզադիպութեամբ մըն եր որ ճիշդ նոյն զահուն օդնութիւնը եկաւ ինծի: Ո՛չ, ո՛չ, եախախնամութիւն մը կայ, եւ անոր ճեռքն է որ զիս ետ տարաւ անդունդին եղերքէն: Այս տիեզերքին մէջ բան մը կայ որ շատ աւելի ուժեղ է քան այս էդ սատանան, իր բոլոր խազերով մշակաին,

Ա՛հ, այսպէս մտածելը ի՞նչ սփոփանք է սրտիս համար: Երբ աչքերս անոր վրայ կը բարձրացնէի, նշմարեցի որ անոր մէջ փոփոխութիւն մը կը կատարուէր: Անոր դէմքը, որ սինչեւ այն ատեն գունատէր, դարձած էր արժագոյն. աչքերը մթնած էին, կոպերը ծանրօրէն կ'իյնային անոնց վրայ, եւ մանաւանդ անոր դիմագիծէն անհետացած էր խաղաղաւէտ վստահութեան երեւոյթը, բերանը կորսընցուցած էր ամրութիւնը եւ ճակատը կարծես նեղցած էր: Ու ինքը ահաբեկ ու վարանոտ կը թուէր:

Եւ երբ կը դիտէի այս փոփոխութիւնը, մտքիս մէջ տեսակ մը օրօրում զդացի: Միտքս սկսաւ պայքարիլ, կարծես թէ բուռն թափով մը կը փորձէր աղատել զինքը սեղմող օղակէն, որ ամէն վայրկեան իր ուժէն բան մը կը կորսնցնէր:

— Օսթէ՞ն, ըսաւ կիսատ ձայնով մը, մեծ համարում

ունէի վրաս: բայց բաւական զօրաւոր չեմ եղեր: Դեռ հիւանդութենէս չեմ աղէկցած, բայց չեմ կրնար աւելի երկար ապրիլ, առանց ձեզ տեսնելու: Պէտք չէ զիս լրէք, Օսթէ՞ն: Ասիկա անցողական տկարութիւնն մըն է: Հինդ վայրկեանէն ինքզինքս կը գտնեմ: Պատուհանին մօտ՝ սեղանին վրայ գտնուած փոքր գաւաթը ինծի առէք:

Միւս կողմէ ես վերստին սկսայ տիրանալ իմ հոգիիս: Որքան որ անոր մէջ ուժը կը հատնէր, նոյն չափով կը չքանար ազգեցութիւնը իմ վրայէս եւ ինքզինքս աղատ զդացի: Յարձակողական զարձայ, զառնութեամբ եւ կտապացութեամբ լնցուն: Գոնէ անգամ մը կրցայ այս կնոջ հասկցնել թէ, իրապէս ի՞նչ են իմ ունեցած զդացումներա իրեն հանդէպ, հոգիս կը յորդէր ատեռութեամբ մը, այնքան անսանական, որքան սէրը, որուն հակողգեցութիւնն էր ան: Ասիկա ընդգլոզ գերիին վայրենի ու ջարդարար բորբոքումն էր: Ընդունակ էի առնել իր քովը գտնուող անթացուպը եւ անով վիրաւորել իր ճակատը:

Նէ ճեռքերը առաջ երկարեց, կարծես հարուածի մը գէմ զնելու համար, եւ իմ առջեւէս ետ քաշուելով հաւաքուեցաւ բազմոցին մէկ ծայրը:

— Խնձորողի՛, ինձորողի՛, ըսաւ ան օտարոտի ձայնով մը:

Գտաւթը առի եւ մէջինը պարպեցի պատուհանին առջեւ գտնուող արմաւենիի արմատներուն վրայ: Յետոյ, անոր ձեռքէն քաշեցի առի լուսանկարս, ու կտոր կտորըրի:

— Անա՛րդ կին, ըսի, եթէ ես պարտականութիւնս կատարէի հասարակութեան հանդէպ, դուք այս սենեակէն դուրս չպիտի ելլէիք:

— Զեզ կը սիրեմ, Օսթէ՞ն, ձեզ կը սիրեմ, հձեց նէ:

— Այս՛, գոչեցի: ինչպէս որ սիրեցիք Զարլզ Սէտլըր եւ գեռ քանինե՛ր անկէ առաջ:

— Զարլզ Սէտլըր, ըսաւ նէ հեւասպառ, խօսեցա՞ւ ձեզի հետ: Ախ: Զարլզ Սէտլը՛ր, Զարլը Սէտլը՛:

Զայնը իր ձերմակ ըթունքներէն կը խուսափէր, ինչպէս օձի մը սուլումը:

— Այսո՛, ես ձեզ կը ճանչնամ, ըստի, եւ ուրիշներ ալ պիտի ճանչնան ձեզ, աներե՛ս արարած։ Դուք զիտէիք իմ վիճակս, եւ սակայն ձեր ահաւոր ազդեցութիւնը դործ դրիք, զիս ձեր քով կարենալ բերելու համար։ Կրնաք դարձեալ ընել, բայց գոնէ պիտի յիշէք իմ ձեզի ըսածո, թէ՝ ես սրտանց կը սիրեմ Օր։ Մարտընը, եւ թէ դուք ինս ծի գարշանք, զգուանք կը պատճառէք։ Զեր միակ տեսքը, ձեր ձայնին հնչիւնը կը բաւեն զիս ատելութեամբ եւ խորշանքով լեցնելու։ Միայն ձեր մասին իսկ զիս կը զայրացնէ։ Ահա թէ ի՞նչ կը զզամ ձեզի հանդէպ, եւ եւ թէ ուղէք ձեր խաղերով զիս դարձեալ ձեր քով քաշել, ինչպէս որ ըրիք այս իրիկուն, կ'ենթադրեմ որ բնաւ հաճոյք չպիտի զգաք ձեր սիրահարը դարձնելով մէկը՝ որ ձեզի ըսաւ թէ իրապէս ի՞նչ կը մտածէ ձեր մասին։ Կըր նաք ձեզի հաճելի թուած լեզուն դնել իմ բերնիս մէջ, բայց չպիտի կրնաք մոռնալ…

Կանդ ասի, որովհետեւ այս կինը կոնակին վրայ պառ կած էր, նուաղած։ Ինքինքը կարող չէր զգար մինչեւ վերջը մտիկ ընելու իրեն ըսելիքներս։ Յաղթանակի ի՞նչ բուռն զգայնութիւն կը զգայի, երբ կը մտածէի թէ՝ աս կէ վերջ ի՞նչ ալ պատահէր, նէ չէր կրնար այլեւս սիսլի իրեն հանդէպ իմ ունեցած ճշմարիտ զգացումներուս մասին։

Բայց ի՞նչ կրնար պատահիլ ասկէ վերջ։ Ի՞նչ պիտի ընէի վերջը։ Զեմ հաժարձակիր այս մասին մտածել։ Ա՛, եթէ միայն կարենայի յուսալ թէ զիս հանդիսա պիտի ձգէ։ Բայց երս մտածեմ իրեն ըսածներո՛ւս մասին… Հոգս, անգամ մը զոնէ իրմէ զօրաւոր եղած պիտի ըլլայի։ Ապրիլ 11

Այս գիշեր հազիւ քնացայ, եւ առառւն՝ ինքինքս այնքան նիհարցած եւ տենդստ զգացի որ, ստիպուեցայ Փրաթ Հալտանէն խնդրել որ իմ տեղս դասախոսէ։ Առաջին անգամն է որ կը բացակայիմ։ Անկողնէս Երայ կէսօրին, բայց գլուխս կը ցաւի, ձեռքերս կը դողան, ու ջիղերս ալ ողբալի վիճակի մը մէջ են։

Այս իրիկուն այցելութիւն մը ընդունեցի։ Կարելի՞ էր հաւատալ։ Ուրիսըն էր, անձամբ։ Նոյն պահուն իսկ կը վերադառնար Լոնտոնէն, ուր գասախօսութիւններ առած էր, գիմակազերծ ըրած էր բժիշկ մը, շաբք մը փորձեր կատարած էր մտածումի փոխանցման մասին, ընդունած էր փրօֆ. Ռիշէն Փարիզէն, ժամերով գիտած էր բիւրեղ մը եւ կարգ մը արդիւնքներ ձեռք ձգած՝ նիւթին մէջ նիւթով թափանցելու ինդրի մասին։ Ասոնք բոլորը մէկ անդամէն հոսեցուց ականջս ի վար։

— Բայց զուք առողջ երեւոյթ չունիք։ Իսկ Օր. Փէնցլօզա կատարեալ տկարութեան մէջ է։ Հապա փորձե՞րը, ինչպէ՞ս են։

— Զգեցի։

— Վայ, ինչո՞ւ համար։

— Այդ ուսումնասիրութիւնը ինծի վանդաւոր կ'երեւայ։

Եւ յանկարծ երեւցաւ իր շագանակագոյն յուշատետրը։

— Այդ բաւական հետաքրքրական է, ըստ ան։ Այդ ուսումնասիրութիւնը վատանգաւոր է ըսելու համար ի՞նչ պատճառներ ունիք։ Խնդրե՞մ, ինծի ըսէք իրողութիւնները իրենց ժամանակագրական կարգով, մօտաւոր թուականներով, եւ արժանահաւատ վկաներու անունները իրենց որոշ հասցէներով։

— Ամէնէն առաջ, հարցուցի, կրնա՞ք ինծի ըսել թէ՝ հաւաքա՞ծ էք այնպիսի պարագաներ, ուր մագնիսացնողը ազցեցութիւն ձեռք բերած է իր ենթակային վրայ եւ զայն կը գործածէ ամօթապարտ նպատակի մը համար։

— Տասնեակներով, գոչեց ան խանդավառ։ Թելադրութեամբ ոմիր։

— Թելադրութեան մասին չեմ խօսիր։ Կ'ակնարկեմ այն մղումին, անդիմադրելի մղում, որ հեռուն գտնուող անձի մը կրղմէն կուզայ յանկարծ։

— Մտալլկո՞ւմ, աղաղակեց, յափշտակութիւն տագնապի մը մէջ։ Շատ հազուագիւտ պարագայ մըն է ատիկա, Ութը նման դէպքեր ունինք, որոնցմէ հինգը արդէն

ապացուցուած են: Արդեօք, ըսէք, չէ՞ք ուզեր որ...

Իր խանգալառութիւնը այնքան մեծ էր որ հաղիւկը բարձաւ այս բառերը արտասանել:

— Ո՞չ, այդ ըսել չեմ ուզեր, պատասխանեցի: Բարի իրիկուն, կը ներէք, այս իրիկուն աղէկ չեմ զգար ինք-զինքս:

Այսպէս կրցայ օճիքս ազատել: Մեկնեցաւ մատիտն ու յուշատետրը խողցնելով: Կրնայ ըլլալ որ իմ նեղութիւն-ներս կրելով կը տանջուի, բայց աւելի լաւ է որ գանոնք ինծի պահեմ, փոխանակ Ռուիլսընի ցուցադրելու, Տօնա-վաճառի իրեւ նիւթ: Ան բնաւ նկատի չառներ այն բոլո-րը որոնք կը վերաբերին մարդկային արարածներու, անոր համար ամէն ինչ կը վերածուի դէպքերու, երեւոյթնե-րու: Աւելի լաւ է որ մեռնիմ, քան թէ անոր խօսիմ այս խնդրի մասին:

Ապրիլ 12

Երէկուան օրը հանգարտութեամբ օրէնուած օր մը ե-զաւ եւ առանց միջադէպի իրիկուն մը անցուցի: Ռւիլսընի հերկայութիւնը մեծ մխիթարութիւն մըն է: Հիմա ի՞նչ կրնայ ընել այս կինը: Միայն, հիմա որ լսած է իրեն ը-սած խօսքերս, իմ մասիս հակակրութիւն պիտի զգայ, ինչպէս որ ես կը զգամ իր մասին: Ո՞չ, չի կրնար, չի կըր-նար, չի կրնար իր սիրահար ունենալ մէկը՝ որ զինքը այսպէս նախատեց: Ո՞չ, կը կարծեմ որ ազատած եմ ի՞ր սէրէն...

Բայց ի՞նչ պէտք է սպասել իր ատելութենէն: Զի՞ կրնար արդեօք իր ազդեցութիւնը գործածել, վրէժը լու-ծելու համար:

Բա՞ն, ի՞նչ բանի կը ծառայէ այս ուրուականներով ինքինքս սարսափեցնելը: Նէ զիս պիտի մոռնայ, պիտի մոռնայ եւ ամէն ինչ պիտի շտկուի:

Ապրիլ 13

Զիղերս վերստացան իրենց առաձգականութիւնը: ի-բապէս կը կարծեմ որ յաղթեցի այդ արարածին: Բայց պէտք է խոստովանիմ թէ, առանց վախի չէ որ կ'ապրիմ:

Օր: Փէնէլոզա լաւցած է, որովհետեւ լսեցի թէ այսօր կէ-սորէն վերջ պառյա մը ըրած է կառքով Տիկին Ռւիլսընի հետ, Մեծ Պաղստային վրայ:

Ապրիլ 14

Կը փափաքիմ վերջնականապէս մեկնիլ: Անմիջապէս որ վեցամսեան վերջանայ, Ակաթին քովը պիտի փախչիմ: Կ'ընդունիմ որ իմ կողմէս ողբալի տկարութիւն մըն է ա-սիկա, բայց այս կինը սոսկալիօրէն կ'աղդէ ջիղերուս վը-րայ: Զինքը կրկին տեսայ եւ իրեն հետ դարձեալ խօսե-ցայ:

Նախընթրիքէն ճիշդ վերջն էր, ոենեակիս մէջ սիկա-րէթ մը կը ծիէի, երբոր նրբանցքին մէջ, սպասաւորիս՝ Մըրքէյի ոտքին ձայնը լսեցի: Տարտամօրէն ինծի կը թուի թէ, անոր ետեւէն երկրորդ ոտքի մը ձայնը լսեցի: Բնաւ չնեղուեցայ, հասկնալու համար թէ ո՛վ էր, երբ յանկարծ թեթեւ աղմուկ մը զիս աթոռէս հանեց, վախէս դողդղա-լով: Երբեք մասնաւոր ուշադրութիւն չդարձուցի թէ ի՞նչ կրնար ըլլալ անթացուպի ձայնը, բայց իմ ուզուած ջիղերս հասկցուցին ինծի թէ, փայտի չոր հարուածն էր ասիկա, խառնուած այն խուլ աղմուկին, զոր կը հանէր գետին դարնուող ոտքը:

Ու վայրկեան մը ետք սպասաւորս զայն ներս մտցուց: Նոյն իսկ չփորձեցի քաղաքավարութեան պայմանագրա-կան ձեւերը ընել: Նէ եւս չփորձեց: Նստած տեղս կեցած էի, սիկարէթին կտորը ձեռքս, եւ անոր կը նայէի: Իր կողմէ նէ ալ ինծի նայեցաւ լուռ, եւ այս նայուածքին մէջ փորձեցի գտնել իր աչքերուն արտայայտութիւնը եւ ըսել թէ ան կեղծաւո՞ր էր թէ անդութ:

Այդ անգթութիւնն էր, պաղ ու անողոք անգթու-թիւն մը:

— Է՞ն, ըսաւ նէ վերջապէս, միշտ միեւնոյն տրամադ-րութեան մէջն էք, որուն մէջ տեսայ ձեզ վերջին անգամ:

— Միշտ միեւնոյն տրամադրութեան մէջը եղած եմ:

— Հասկնանք իրար, փրօփէսոր ժիլրուա, ըսաւ ծան-րութեամբ: Ես այնպիսի մէկը չեմ, որուն հետ կարելի

ըլլայ խաղալ անպատիժ կերպով, ինչպէս որ հիմա պիտի հասկնաք; Դուք էիք որ ինձմէ խնդրեցիք մասնակցիլ փորձերու շարքի մը, դուք էիք որ գրաւեցիք իմ համակ- րութիւնս, դուք էիք որ ինձի հանդէալ ձեր սէրը յայտնեցիք, դուք էիք որ ձեր լուսանկարը ինձի բերիք, ձեր ձեռքովը գրուած քանի մը սիրային բառերով, եւ դուք էիք որ նոյն իրիկունը յարմար դատեցիք ամէն տեսակ նախատինք թափել զլխուս, ու ինձի այնպիսի խօսքեր ուղղեցիք, զորս ոչ ոք համարձակած էր գործածել ինձի հանդէալ: Ըսէք ինձի թէ այդ խօսքերը ձեր բերնէն ելան բարկութեան վայրկեանի մը մէջ, ես պատրաստ եմ մոռ- նալու եւ ներելու: Ըսէք թէ չէիք ուզեր ըսել այն ինչ որ ըսիք, Օսթէն: Իրապէս զիս չէ՞ք ատեր:

Պիտի խղճակի այս տիեզծ կնոջ վրայ; իր այսքան սիրային աղաչանքին ու խանդին համար, հակառակ իր նայուածքի սպառնալիքին: Բայց երբ մտածեցի անցուցած դժնդակ փորձառութիւններս, սիրտս կարծրացաւ կայծքա- րի մը պէս:

— Եթէ երբեք սիրոյ մասին խօսած եմ ձեզի, ըսի, շատ լաւ զիտէք որ ձեր ձայնն էր որ կը խօսէր եւ ոչ թէ իմս: Միակ անկեղծ խօսքը զոր երբեւիցէ ձեզի խօսած եմ, մեր վերջին տեսակցութեան մէջ ձեր լսած բառերն են:

— Գիտեմ, մէկը կայ որ ձեզ լեցուցած է ինձի դէմ: Ան ըլլալու է: "

Ու իր անթացուպով գետնին զարկաւ:

— Է՛, վերսկսաւ նէ, դուք շաւ լաւ զիտէք թէ, կը ը- նամ ձեզի այս վայրկեանիս իսկ պարտադրել որ որսի շու- նի մը պէս ոտքերուս առջեւ պառկիք: Զիս այլեւս տկար պահերուս մէջ չպիտի գտնէք զիս անար- դել անպատիժ: Զգուշութիւն ըրէք ձեր ըրածներուն, փրօֆէսօր ժիլրուա՛: Դուք սոսկալի վիճակի մը մէջ էք, կ'երեւի թէ դուք դեռ բնաւ նկատի չէք առած այն ազդե- ցութիւնը որ ձեր վրայ ունիմ:

Ուսերս ցնցեցի եւ զլուխս անդին դարձուցի:

— Լա՛ւ, վերսկսաւ ան դադարէ մը ետք, եթէ դուք

նախատէք իմ սէրս, կը տեսնենք թէ վախը ի՛նչ կը նայ ընել: Կը խնդաք, բայց պիտի գայ այն օրը, երբ բարձ- րաղաղակ ներողութիւն պիտի խնդրէք ինձմէ: Այս՛, ինչ- քան ալ հպարտ ըլլաք, բայց դարձեալ ոտքերուս առջեւ պիտի քաշկոտուիք, եւ պիտի անիծէք այն օրը՝ երբ զիս՝ ձեր լաւագոյն բարեկամուհին, ձեզի չափազանց անգութ թշնամի դարձուցիք: Զգուշացէ՞ք, փրօֆէսօր ժիլրուա:

Տեսայ ձերմակ ձեռք մը որ օդին մէջ կը շարժէք, ինչպէս նաեւ գէմք մը որ ոչինչ ունէր մարդկային, այն- քան տակնուվրայ եղած էր կիրքէն: Վայրկեան մը ետք մեկնած էր. լսեցի իր կաղալուն, ինչպէս նաեւ անթա- ցուպին ձայնը նրբանցքին մէջ: Բայց սրտիս վրայ ծան- րութիւն մը ձգեց: Ապագայ դժբախտութեանց մասին տարտամ նախազգացումներ զիս կը ճնշէին:

Ի զուր ջանք ըրի ինքզինքս համոզելու համար որ, ատոնք բարկութաեն փուն խօսքեր են: Շատ լաւ կը յիշ- չեմ անոր անողորմ աշքերը, կարծելու համար որ անոնք փուն խօսքեր էին: Ի՞նչ ընել սակայն: Ափո՛ս, ի՞նչ ընել: Այլեւս իմ հոգիիս տէրը չեմ: Այս անարդ մակարոյծը ու- րեմն ամէն վայրկեան հոն պիտի կրնայ մտնել, եւ այն ա- տեն...

Պէտք է որ մէկու մը ըսեմ իմ ահաւոր գաղտնքս, — պէտք է որ ըսեմ, այլապէս պիտի խենդենամ: Ինձի հա- մակիր մէկը ունի՞մ որ կարենար խորհուրդ տալ: Ուփ- սը՞նը. — պէտք չէ անոր մասին մտածել: Զալը Սէտլը զիս պիտի հասկնայ միայն այն չափով, ուր գացած է իր փորձառութիւնը: Փրաթէ չալտա՞նը. — Խիստ հաւասար- կը ընը, չափազանց ողջամիտ եւ խոհուն մարդ մըն է ան:

Ուրեմն երթամ զինքը գտնելու, ամէն բան պիտի ը- սեմ անոր: Աստուած տար որ ինձի խորհուրդ տալու ի վիճակի ըլլար:

Իրիկուան մամբ 6.45

Ո՛չ, անօգուտ է, ոչ մէկ մարդկային օգնութիւն չի կրնար օգտակար ըլլալ ինձի, Պէտք է որ ես մինակս պայ- քարիմ: Երկու ճամբայ կը ներկայանայ ինձի. — կամ այս

Կնոջ սիրահարը ըլլաւ, կամ թէ տառապիլ հալածանքներէն որոնց նէ պիտի կրնայ ենթարկել զիս: Եւ եթէ ոչ մէկը պատահի, սարսափի գժոխքի մը մէջ պիտի ապրիմ: Բայց թո՛ղ զիս տանջէ. թո՛ղ զիս խենթութեան մղէ, թո՛ղ ըստ պաննէ, երբե՛ք, երբե՛ք, երբեք տեղի չպիտի տամ: Կըրնա՞յ աւելի գէշ բանի մը ենթարկել զիս քան Ակաթի կոռուստը, քան ստախօս մը ըլլալու ստուգութիւնը. մարդ մը՝ որ կորմնցուցած է ճէնթլմէնի մը բոլոր իրաւունքները:

Փրաթ Հալտանը շատ սիրալիր էր եւ իժ պատմութիւնս մտիկ ըրաւ մեծ քաղաքավարութեամբ: Բայց տեսնելով միայն իր դէմքին միապաղաղ գիծերը, իր նայուածքին դանդաղութիւնը, իր սենեակը լիցնող ծանր կարսիները, բաւական դժուարութիւն քաշեցի իրեն ըսելու համար այն բոլորը՝ որոնց համար հոն գացած էի: Ամբողջ շրջապատը չափաղանց նիւթական էր: Եւ յետոյ, ես ինքս ի՞նչ պիտի կրնայի ըսել ասկէ ամիս մը առաջ, եթէ պաշտօնակից մը գար ինծի պատմէր դիւահարական պատմութիւն մը: Թերեւս ես աւելի քիչ համբերութիւն ցոյց տայի: Ու այս պարագային ան ըսածներս նօթագրեց, ինծի հարցուց թէ որքա՞ն թէյ կը խմեմ, քանի՞ ժամ կը քնանամ, միտքս շատ կը յօդնեցնեմ աշխատանքով, թէ գլխույանկարծական ցաւեր՝ ունի՞մ, գէշ երազներ կը տեսնե՞մ, ականջներս կը խօսի՞ն, աչքերս կը փայլատակե՞ն,— այնքան հարցումներ, որոնք ինծի ցոյց տուին թէ՝ իմ տառապանքներուս մէջ ուղեղային արիւնախոնուս մէ տարբեր բան մը չէր տեսներ:

Կարճ խօսքով բայց օգին մէջ մարզանքներ ընելու եւ ջղային գրգռութենէ խուսափելու համար սովորական կարդ մը բաներ ըսելէ վերջ զիս ճամբեց: Դեղագիր մըն գրեց, զոր ճմրթկեցի եւ զետը նետեցի:

Ոչ ուեէ օգնութիւն չպիտի գտնեմ մարդկային ուեէ էակէ: Եթէ ուրիշներու դիմեմ, կրնայ պատահիլ որ անոնք իրարու հետ համաձայնին եւ զիս յիմարանոց մը զրկեն: Ինչ որ կրնամ ընել, այդ քաջութիւն ցոյց տալն է,

եւ մաղթել որ պատուաւոր մէկը երեսի վրայ չձգուի: Ապրիլ 15

Պարուն է, այնքան սքանչելի որ կարծես բնաւ տեսնուած չէր այդպիսին: Դուրսը կանաչութիւն է, քազցր ու գեղեցիկ, Ա՞խ, ի՞նչ հակադրութիւն արտաքին բնութեան եւ իմ հոգիիս միջնեւ, զոր կը կրծեն կասկածն ու սարսափը:

Այսօր անցաւ առանց միջադէպի: Բայց ինքզինքս անդունդի մը եզերքը կը զգամ: Գիտեմ ասիկա եւ սակայն կ'երթամ. համաձայն կեանքիս սովորական ճամբուն: Լոյսի միակ ճտուադայթը որ կեանքիս մէջ կ'իյնայ, այն է որ Ակաթը երջանիկ է. առողջ եւ ուեէ վտանգէ զերծ: Եթէ սակայն սա վհուկը կարենար իր ճեռքերը գնել մեր երկուքին ալ վրայ, ինչե՞ր չէր կրնար ընել:

Ապրիլ 16

Այս կինը իր հալածանքներուն մէջ հնարամիտ է. ան գիտէ թէ որքա՞ն կը սիրեմ իմ աշխատութիւնս, եւ ի՞նչ մեծ կարեւորութիւն կուտան իմ դասախոսութիւններուս: Որով, այս կողմին վրայ կ'ուղղէ իր յարձակումները: Կը զգամ որ ի վերջոյ պիտի կորմնցնեմ փրօքէսօրի աթոռա: Բայց պիտի պայքարիմ մինչեւ որ վերջնական հարուածը ստանամ: Առանց պայքարի չէ որ նէ պիտի կրնայ զիս որսալ:

Այս առտուան դասախոսութեանս միջոցին վրաս ուեէ փոփոխութիւն մը չնշմարեցի, բացի մէկ կամ երկու վայրեկանի համար ունեցած գլխու պտոյտս եւ աչքերու խաւարումս, որոնք շուտ անհետացան: Ընդհակառակը, ինքզինքս չնորհաւորեցի, որովհետեւ կրցայ նիւթս նետաքրրքրական ու պայծառ դարձնել: Կը դասախոսէի արեան կարմիր գնդիկներու պաշտօններուն մասին: Այսուհանգերձ, յանկարծակիի եկայ, երբ դասախոսութենէս անմիջապէս ետք ուսանող մը քիմիական աշխատանցս մտաւ եւ ըսաւ ինծի թէ, զարմանալի կը գտնէ որ մեծ տարբերութիւն կայ նոյն նիւթի մասին իմ ըսածներուս եւ առձեռն դասազրքերու գրածներուն միջեւ: Ինք ցոյց տուաւ

իր նօթատեարը, ուր տեսայ թէ դասախօսութեան մէկ մասին մէջ ամէնէն ընդվկեցուցիչ եւ ամէնէն հակագիտական հերետիկոսութիւնները ըսած եմ: Յնականաբար պուացի, բողոքեցի, ըսելով թէ լաւ չէ հասկցած ըսածս, բայց բաղդատելով իր եւ ընկերներուն նօթերը, եզրակացուցի թէ իրաւունք ունէր եւ թէ՝ իրապէս անհեթեթ բաներ զուրս տուեր եմ: Այս պարագան վերագրեցի ստային անցողական ցրուումի մը, եւ զգացի թէ ասիկա արդէն սկզբնաւուրութիւնն է շարքի մը:

Վեցամսեան վերջանալու համար մէկ ամիս մնաց: տա՛ր Աստուած որ մինչեւ այն ատեն ինքզինքո լաւ պահէի:

Ապրիլ 26

Տառը օր անցաւ, եւ ես չկրցայ քաջութիւն ունենալ յուշանեարս օրը օրին շարունակելու համար: Ինչո՞ւ արձանագրել այնպիսի բաները, որոնք զիս կը ստորնացնեն, կ'անպատուեն: Երդում ըրի, մէյ մը զայն չքանալու համար: Եւ սակայն, սովորութեան ուժը այնքան մեծ է որ, ահաւասիկ անդամ մըն ալ կը զբաղիմ, նօթագրելու իմ ահաւոր փորձերս, ճիշդ այն անձնասպանին պէս, որ պիտի նօթագրէր զինքը սպաննող թոյնին ըրած աղղեցութիւնները:

Ահաւասիկ, նախատեսած ճարճատումս առաջ եկաւ, և երէկ իսկ: Համալսարանի տնօրէնութիւնը զիս հրաժարեցուց: Ըրին այս բանը խիստ մեծ փափկանկատութեամբ, պատճառաբանելով որ անիկա ժամանակաւոր էր, եւ փափէլով որ մտային յոգնութեան առաջ բերած հետեւանքներէն ազատիւ եւ ի վիճակի ըլլամ լաւանալու: Բայց եղածը եղած էր.— ես այլեւս փրօֆէսօր ժիլրուաչմ: Քիմիական աշխատանոցը միշտ իմ զեկավարութեանս տակ է, բայց կը սպասեմ որ ան ալ չուտով առնուի ձեռքս:

Իրողութիւն է որ, իմ դասախօսութիւններս ծիծաղի նիւթ գարձած էին համալսարանին մէջ: Իմ դասախօսութեանս ամփիթատրոնը կը լցուէր ուսանողներով, որոնք կուղային տեսնելու եւ լսելու թէ՝ ի՞նչ պիտի ընէր ու ը-

մէր արտակերոն փրօֆէսօրը: Հոս՝ իմ ստորնացմանս մանրամասնութեանց մէջ չեմ կրնար մտնել:

Ա՛խ, ի՞նչ դիւային կին. ծաղրածութիւն չմնաց, յիմարութիւն չմնաց, որ ինծի չստիպէր զործելու: Դասախօսութիւնը կը սկսէի որոշ ու պատշաճ խօսքերով, բայց միշտ այն զգայութեամբ թէ՝ միաքս խաւարման մը պիտի ենթարկուի իսկոյն: Այն ատեն. զգալով աղղեցութիւնը, կը պայքարէի անոր դէմ, բռունցքներս ոնդմելով, քըրտինքներս ճակտիս վրայ, մինչ միւս կողմէ՝ իմ անկապակից խօսքերուս սպասող ուսանողները կը տեսնէին իմ գալարումներս եւ խնդալէն կը մարէին իրենց փրօֆէսօրին կապկութիւններուն վրայ:

Յետոյ, երբ աղղեցութիւնը՝ բոլորովին տիրէր վրաս, ամէնէն անձունի բաները ըսել կուտար ինծի: Խենդ ու խեղառ զուարձախօսութիւններ կ'ընէի, զգացական նախադասութիւններ կ'արտասանէի, կարծես թէ բաժակաճառ մը կը խօսէի, քթիս տակէն ժողովրդական երգեր կը մըուլտայի, անքաղաքավար կերպով ներկայ եղողներէն մէկուն կամ միւսին դէս մը խօսէի:

Յետոյ, յանկարծ ուղեղս կը գտնէր իր պայծառութիւնը եւ կը վերսկսէի դասախօսութիւնս ու կը վերջացնէի պատշաճօրէն: Զարմանալի ոչինչ կայ, երբ իմ ընթացքը խօսակցութեան առարկայ եղաւ զանազան գոլէճներու մէջ: Զարմանալի ոչինչ կայ, երբ համալսարանի տնօրէնութիւնը ստիպուած եղաւ պաշտօնապէս հաստատելու այս գայթակղութիւնը:

Ա՛խ, դիւային կին:

Ու ինչ որ այս բոլորին մէջ ամէնէն աւելի սոսկալի է՝ իմ միայնութիւնն է: Ահաւասիկ անզլիական պատուհանի մը հասարակ որմնածերպին մէջն եմ, որ կը նայի անզլիական հասարակ փողոցի մը վրայ իր գեգերող ոստիկաններով, ու ետիս կը ցցուի ստուեր մը՝ որ ոչ այս դարէն է և ոչ ալ այս միջավայրէն:

Գիտութեան երկրի այս կեղրոնին մէջ ջախջախուած եմ ուժի մը կողմէ, որու մասին գիտութիւնը բան չի գի-

տեր: Ոչ մէկ դատաւոր ինծի մտիկ պիտի ընէր. ոչ մէկ թերթ չպիտի ուզէր արձագանգ ըլլալ իմ գլխուս եկածի մասին եւ ոչ մէկ բժիշկ չպիտի ընդունէր իմ վիճակիս ախտանշանները: Իմ ամէնէն մտերիմ բարեկամներս անոր մէջ պիտի տեսնէին ուզեղի խանդարում միայն: Ու այսպէս նմաններուն հետ ամէն կապ կորսնցուցի:

Ախ, սատանայակա՞ն կին. բայց թող զգո՞յշ ըլլայ, զիս շատ հեռուները կրնայ տանիլ ան: Երբ օրէնքը ձեղի համար բան մը չի կրնար ընել, դուք կրնաք օրէնք մը շինել ձեղի համար:

Այդ կինը երէկ իրիկուն ինծի հանդիպեցաւ Մեծ Պողոտային վրայ եւ ինծի հետ խօսեցաւ: Թերեւս բախտաւորութիւն մըն էր իրեն համար որ, այս հանդիպումը տեղի չունեցաւ գիւղի ամայի ճամբու մացառներուն մէջ: Պաղ ժպիտով մը ինծի հարցուց թէ, արդեօք քիչ մը շըշկուած եմ: Զզիջեցայ իրեն պատասխանելու:

— Պէտք է պտուտակը ուրիշ կողմ զարձնել, ըսաւնէ: Ա՛, զգուշացէք կի՞ն, զգուշացէ՞ք: Զեր օձիքը անդամ մը ձեռքս անցաւ. թերեւս ուրիշ նոր պատեհութիւն մը ներկայանայ, ո՞վ գիտէ:

Ապրիլ 28

Դասախոսութիւններուս ընդհատումը գոնէ այն արդիւնքը ունեցաւ որ, ան զրկուեցաւ զիս հալածելու միջոցներէն, եւ այսպէս կրցայ երկու որ հանդիստ ու երջանիկ ապրիլ: Վերջ ի վերջոյ ունէ պատճառ մը չունիմ յուսահատելու: Ամէն կողմէ համակրութեան արտայայտութիւններ կը հասնին ինծի, եւ ամէն մարդ կ'ընդունի որ գիտութեան իմ նուիրումս ու հետազօտութիւններուս զըժընդակ բնոյթը խանդարած են զզային գրութիւնս: Համալսարանի տնօրէնութիւնը ինծի զրկած էր նամակ մը, գրուած չափազանց սիրալիր ոճով մը, ուր ինծի կը յանձնարարէր երկար ճամբորդ ւթիւն մը կատարել, եւ այն համոզում ու յօյսը կը յայտնէր որ, ամառնային վեցամըսեայի սկզբնաւորութեան ի վիճակի պիտի կրնամ ըլլալ վերսկսելու: Իմ դասախոսութիւններս: Ոչ մէկ բան ա-

ւելի հաճիլի էին, քան այն խօսքերը, ուր ակնարկութիւն կ'ըլլար իմ անցնալիս եւ համալսարանին մատուցած ծառայութիւններուս մասին:

Միայն դժբախտութեան մէջ է որ մարդ կրնայ ապաթոյցը ունենալ իր ժողովրդականութեան:

Այս արարածը թերեւս պիտի յոդնի զիս տանջելէ, եւ այն ատեն ամէն ինչ կարգի պիտի մտնէ:

Ապրիլ 29

Մեր թմրած փոքրիկ քաղաքը իր զգայացունց փոքրիկ գէպքը ունեցաւ: Ունէ ոճրի սովորական ձեւը՝ այն է որ, աղմկարար գինովին մէկը ջարդուշուր կ'ընէ փողոցին մէկ քանի լապտերները կամ կը կռուի ոստիկանի մը հետ:

Բայց, առջի գիշեր, փորձ մը եղած է Անգլ. Դրամատան մասնաճիշին դուռը կոտրելու, եւ հնտեւաբար հոս ամէն մարդ յուզուած է: Դրամատան տնօրէնը, Փարքըրուն, իմ մտերիմ բարեկամներէս է, եւ երբ պտոյառվ մը անկէ կ'անցնէի,, զինքը գտայ տակնուվրայ վիճակի մէջ: Եթէ գողերը յաջողէին մտնել դրամատան մէջ, գեռ գործ պիտի ունենային դրամարկղներուն հետ, այնպէս որ պաշտպանութիւնը աւելի լաւ զինուած էր քան թէ յարձակումը: Ու արդարեւ, այս վերջինը մեծ բան մը եղած ըլլալու չէ: Գետնայարկի երկու պատուհանները հետքերը կը կրեն մկրատի մը կամ ուրիշ գործիքի մը, որ տակէն մտցուած է, զանոնք բռնի բանալու համար:

Աստիկանութիւնը հետքը գտած պէտք է ըլլայ, որովհետեւ տախտակամածը նոյն օրը կանանչ ներկուած է եղեր, այնպէս որ այս ներկին նշանները պէտք է գտնուին գողին ձեռքերուն կամ հագուստներուն վրայ:

Իրիկուան ժամը 4

Ա՛խ, անիծեալ կին, երիցս անիծեալ կին: Հո՛գս, ինքը ամէնէն ուժեղը չպիտի ըլլայ, ո՛չ չպիտի ըլլայ: Բայց ի՞նչ սատանայ աղջիկ: Համալսարանի աթոռս կորունցնել տուաւ ինծի, հիմա ալ կը խաղայ պատիւս հետ: Ուրեմն անոր գէմ բան մը չեմ կրնար ընել, ոչինչ, եթէ

ոչ... Բայց որքան ալ հոգիս բերանս և կած ըլլայ, դարձ-
եալ չեմ կրնար հաշտութիւն այս գաղափարին հետ:

Ժամ մը առաջ ննջասենեակս մտայ ու հայելիին առ-
ջեւ մազերս կը սանտրէի, երբ աչքիս զարկաւ բան մը՝
որ զիս այնքան տկարացուց, վախէս այնքան սառեցուց
որ, նստայ անկողնիս եզերքը եւ սկսայ լալ: Տարիներէ ի
վեր չէի լացած, բայց այս անդամ իմ ջղային ամբողջ ու-
ժերս ինձմէ կը հեռանային: Վիշտի ու բարկութեան դօ-
րաւոր տագնապի մը մէջ հազիւ կրնայի հեծկուալ:

Տնային բաճկոնս, որ սովորաբար կը հագնէի ճաշէն
վերջը, կախուած էր հանդերձակալին մօտ՝ զգեստակալէ
մը, եւ որուն աջ թեւը՝ արմութէն մինչեւ դաստակը ծած-
կուած էր կանանչ ներկի խաւով մը: Ահա ուրեմն թէ
ի՞նչ կը հասկնար պտուտակի ուրիշ դարձուածք մը ըսելով:
Հասարակութեան մէջ զիս իրբ ապուշ խայտառակեց, հի-
մա ալ կ'ուզէ զիս իրբ ոճրագործ պախարակել: Այս ան-
դամ ձախողեցաւ, բայց յետոյ..., չեմ համարձակիր ասոր
վրայ մտածել:

Հապա Ակա՞թը, հապա ծերունի մայրս:

Աւելի լաւ է որ մեռնիմ:

Այսո՛, ասիկա երկրորդ պտուտակի դարձուածքն է, ու
անտարակոյս' ա՛յս ըսել կ'ուզէր, երբ ինծի յայտարարեց
որ, գնո չէի կրնար երեւակայել թէ ի՞նչ մեծ է իմ վրաս
ունեցած իր ազգեցութիւնը: Կրկին անդամ կարդացի ի-
րեն հետ ունեցած խօսակցութեանս մասին դրած նօթերս,
որոնց մէջ տեսայ թէ իր կողմէ եղած թեթեւ ճիգ մը են-
թական գիտակից կը դարձնէ, եւ թէ առելի խոշոր ճիգ մը
զայն անդիտակից կ'ընէ:

Վերջին գիշերը ես բոլորովին անդիտակից էի: Կրնամ
երդում ընել թէ անկողնիս մէջ խորունկ քուն մը կը քա-
շէի, առանց նոյն իսկ երազիլու: Եւ սակայն, ահաւասիկ
նշաններ, որոնք կը հաստատեն թէ հազուեր եմ, դուրս ե-
լեր եմ, փորձեր եմ բռնի բանալ Դրամատան պատուհան-
ները եւ թէ յետոյ տուն եկեր եմ:

Տեսնուեցա՞յ արդեօք: Հաւանական է որ գործի վրայ

եղած ատենս զիս տեսած են եւ մինչեւ տունս ալ ինձի
հետեւած են:

Ա՛յս, կեանքս ի՞նչ դժոխք եղաւ: ոչ հանգիստ ունիմ
ոչ խաղաղութիւն, բայց համբերութիւնս շուտով պիտի ըս-
պառի:

Իրիկուան ժամը 10

Բաճկոնս մաքրեցի «թէրէպէնթին»ով: Չեմ կարծեր
որ զիս տեսած ըլլան: Պտուտակի բանալիովս է որ նշան
ձգեր եմ. զայն գտայ ներկով թաթխուած վիճակի մէջ, ու
մաքրեցի զայն:

Գլուխս պայլթելու աստիճան կը ցաւի: «Անթիփիրին»ի
հինգ հատիկ կլեցի: Եթէ Ակաթը ըլլար յիսուն հատ կը լ-
լած էի ու ամէն բան վերջացած կ'ըլլար.

Մայիս 3

Երեք օր հանգիստ: Այս դժոխային սատանուհին՝ մու-
կին հետ խաղացող կատուին պէս կ'ընէ: Օձիքս կը ձգէ,
կրկին վրաս ցատկելու համար: Աւելի շատ կը ճանչնամ
այն ատեն՝ երբ ամէն ինչ խաղալ է:

Ֆիզիքական վիճակս ողբալի է.— անընդհատ կլթիկ
կ'ունենամ եւ ձախ կոպս վար քաշուած է: Լսեցի որ Մար-
տընները յաջորդ օրը պիտի վերադառնան: Չեմ զիտեր թէ
ասէէ գո՞ն եմ թէ ոչ նեղուած: Անոնք լոնտոնի մէջ ապա-
հով էին. անդամ մը որ հոս ըլլային, կրնայ ըլլալ որ ա-
նոնք ալ բոնուէին դժբախտութեան այն ոստայնին մէջ
ուր ես կը չարչարուիմ: Պէտք է որ այս մասին խօսիմ
իրենց հետ:

Ինծի համար անկարելի է ամուսնանալ Ակաթի հետ,
որքան ատեն որ վստան չեմ թէ: Իմ սրարքներուս պատաս-
խանատուն եմ: Այսո՛, պէտք է որ անոնց խօսիմ այս մա-
սին, եթէ նոյն իսկ ասիկա մեր միջեւ խզում առաջ բերէ:

Այս իրիկուն է Համալսարանի Պարահանդէսը, պէտք է
է որ ես ալ երթամ: Աստուած գիտէ որ, զուարձանալու
համար այսքան քիչ տրամադիր եղած չէի բնաւ, բայց
պէտք չէ որ ըսեն թէ, ես հասարակութեան մէջ երեւալու
ի վիճակի չիմ: Եթէ զիս հոն տեսնեն, եթէ քիչ մը կարե-

նամ խօսիլ Համալսարանի նախկին պաշտօնակիցներում
հետ, բաւական ապացուցած պիտի ըլլամ թէ՝ անարդար
բան եղած էր զիս իմ աթոռէս հրաժարեցնելը:

Երիկուան ժամը 11.30

Գացի պարահանդէսը: Զարլզգ Սէտլըրը եւ ես միասին
դաշինք, բայց ես անկէ առաջ մեկնեցայ: Այսուհանդէրձ
տունս իրեն պիտի պամսէի, որովհետեւ կը վախնայի որ
այս օրերս գիշերները ինքզինքս քունի կը յանձնեմ: Զը-
ւարթ. գործնական երիտասարդ մըն է ան, որուն խօսակ-
ցութիւնը պիտի ամրացնէ ջիղերս: Վերջապէս, երեկոյթը
ոքանչելի էր: Խօսեցայ այն բոլոր մարդոց հետ, որոնք
ունէ հեղինակութիւն ունին: եւ կարծեմ անոնց հաստա-
տեցի թէ, իմ աթոռս գեռ պարապ չէ: Անզգամ կինն ալ
ներկայ էր այս պարահանդէսին: Նէ չէր կրնար պարել եւ
նսուած էր Տիկին Ռւիլսընի հետ: Շատ անզգամներ անոր
նայուածքը յառեցաւ իմ վրաս: Մրակը աչքէ անցուցած ա-
տենս՝ այս էր որ տեսայ գրեթէ ամէնէն վերջը: Երբեմն
զինքը կը լրտեսէի, անոր ուղղութեան շեղակի գիրքով մը
նսուած ըլլալով, ու տեսայ որ նայուածքովը մէկու մը կը
հետեւէր: Զարլզ Սէտլըրն էր ասիկա, որ նոյն պահուն կը
պարէր թըրզթըրն օրիորդներու կրտսեռին հետ: Այս աղջ-
կան երեւոյթէն դատելով, Սէտլըրը երջանիկ էր, որովհե-
տեւ ան ինծի պէս չէր գալարուեր այս անզգամ կնոջ ձեռ-
քին մէջ: Զի գիտեր թէ ի՞նչ բանէ օձիքը ազատեր է:

Փողոցին մէջ Սէտլըրի ոտքին ձայնը կը լսեմ. վար իջ-
նեմ որ ներս գայ: Եթէ կ'ուզէ...

Մայիս 4

Ինչո՞ւ համար այսպէս առջի գիշերը դուրս ելեր եմ:
Ես դուրս չելայ, կամ գոնէ այդ ժամին միտքս ուեւէ բան մը
չկայ: Բայց միւս կողմէ չեմ կրնար յիշել պառկելս: Այս
առառու մէկ ձեռքս քիչ մը շատ ուռած է եւ բնաւ չեմ յի-
շեր ուեւէ կերպով վիրաւորուած ըլլալս: Միւս կողմէ երէկ
հանդէսին հետեւանքով ինքզինքս շատ լաւ կը զգամ: Սա-
կայն չեմ կրնար հասկնալ թէ, ինչպէ՞ս կ'ըլլայ որ Զարլզ
Սէտլըրի չանզիպեցայ բնաւ, երբ այնքան շատ կ'ուզէ

զինքը տեսնել:

Կրնայ ըլլալ, Աստուած իմ, եւ շատ հաւանական է ա-
սիկա: Կրնայ ըլլալ որ սա ջատուկ կինը զիս նորէն գի-
շերային արկածախնդրութեան մը զրկած է: Երթամ Սէտ-
լըրը տեսնեմ եւ հարցնեմ անոր:

Կեսօր

Կացութիւնս խիստ տագնապալի է: Այլեւս այս կեան-
քը չարժեր ապրիլ: Բայց եթէ ես պիտի մեռնիմ, պէտք է
որ ան ալ մեռնի: Զեմ ընդունիր որ նէ կիս մահէն վերջ
ապրի, որպէսզի ինծի պէս ուրիշ մըն ալ չխենթեցնէ: Ոչ,
այլեւս համբերութիւնս սպառած է:

Նէ զիս աշխարհի ամէնէն յուսահատ եւ ամէնէն վը-
տանզաւոր էակը զարձուց: Աստուած գիտէ թէ ես բնաւ
ընդունակ չեմ եղած ճանձի մը իսկ չարութիւն ընելու, և
սակայն եթէ մէյ մը ձեռքս այս կնոջ՝ վրայ դնե՞մ, վստահ
եմ որ տակէն ողջ չպիտի ելլէ: Այսօր զինքը պիտի տես-
նեմ, եւ պիտի սորվի թէ ի՞նչ պէտք է սպառէ ինծմէ:

Սէտլըրի տունը գացի, եւ բաւական զարմացայ՝ երբ
զինքը գտայ անկողնին մէջ: Երբ ներս մոայ, անկողնին
մէջ նստաւ ու ինծի գարձուց գէմք մը, որուն տեսքը զիս
տակնուվրայ ըրաւ:

— Է՛, Սէտլը՛ր, ի՞նչ պատահեցաւ:

Բայց խօսած միջոցիս սիրտս կարծես կը սառէր:

— Ժիլրուա՛, պատասխանեց ինծի, երերցնելով իր ու-
ստած շրթունքները, քանի մը շաբաթէ ի վեր ինքզինքիս
կը հարցնեմ թէ՝ արդեօք խենթեցած չէ՞ք: Ալ հիմա վըս-
տահ եմ, եւ ասկէ զատ վստահ եմ որ գուք վտանգաւոր
խենթ մըն էք: Եթէ վստահ ըլլայի թէ այս գայթակղու-
թիւնը համալսարանի անունին չպիտի վխասէր, այս պա-
հուն ոստիկանութեան ձեռքը պիտի ըլլայիք:

— Ի՞նչ ըսել կ'ուզէք... գոչեցի:

— Ահա թէ ի՞նչ ըսել կ'ուզեմ: Երէկ իրիկուն, անմի-
ջապէս որ գուռը բացի, վրաս յարձակեցաք: Երկու ըլլ-
ունցքներով երեսիս զարկիք, զիս գետինը նետեցիք, ոտ-
քի կատաղի հարուածներ առուիք կողերուս, եւ գրեթէ նը-
ւաղած վիճակի մէջ զիս փողոցը ձգեցիք: Նայեցէք ձեր
ձեռքին, որ ձեզի գէմ կը զկալ:

Այս', ճիշդ էր ըսածը, ձեռքս՝ դաստակէն սկսեալ ուսած էր: Ի՞նչ ընել:

Թէպէտեւ ան համոզուած էր իմ խենթութեանս մասին, բայց պէտք էր որ ամէն բան ըսէի իրեն: Նստայ իր մահճակալին քովը եւ պատմեցի իմ տանջանքներս՝ սկիզբէն սկսեալ: Բոլորը ըսի իրեն, գողացող ձեռքերով եւ այնպիսի լեզուով մը՝ որուն ջերմութիւնը ամէնէն սկսուալիկ մարդն անգամ կը համոզէր:

— Այդ կինը զիս կ'ատէ, քե՛զ ալ կ'ատէ, դոչեցի: Երեկ իրիկուն իր վրէժը մեր երկուքէն ալ լուծեց միեւնոյն ատեն: Նէ տեսաւ պարահանդէսէն իմ ելլելս. քու ելլելդ ալ տեսած ըլլալու է: Նէ դիտէր թէ որքան ատեն պէտք էր որ գուշ տուն երթայիք. այն ատեն գործ դրաւ իր ոճային ամբողջ կամքը: Ա՛խ, մեր ճմլուած դէմքը շատ քիչ բան է իմ հոգիս արիւնոտող վէրքերուն քով:

Սէտլըրը ազգուեցաւ պատմութենէն, որուն ճշմարտութիւնը բացայացաւ էր:

— Այս', այս', մքմնջեց, տեսաւ սրահէն դուրս ելլելս: Նէ ընդունակ է այդ բանին, բայց կարելի՞ բան է որ ձեզ այնքան փճացուցած ըլլայ: Լա՛ւ, ուրեմն ի՞նչ կը խորհիք ընել:

— Վերջ մը դնել առոր, ըսի: Կատարելապէս հոգիս բերանս եկած է: Այսօր ազդարաբութիւն պիտի ընեմ իրեն եւ յաջորդ անգամը վերջինը պիտի ըլլայ:

— Անխոնեմութիւն մի՛ ընէք, ըսաւ ան:

— Անխոնեմութիւն չէ, դոչեցի, միակ անխոնեմութիւնը ժամ մը աւելի ուշացնելն է:

Ասիկա ըսելով սենեակէն դուրս նետուեցայ:

Հիմա, ահաւասիկ կը գտնուիմ դէպքի մը նախընթօքին, որ կրնայ կեանքիս մեծ տագնապը ըլլալ: Ու անսիշապէս գործի պիտի անցնիմ:

Այսօր մեծ արդիւնք մը ձեռք ձգեցի. որովհետեւ կրցայ մէկը համոզել, ընդունելու համար իմ հրէշային արկածիս իրականութիւնը: Ու երբ վատթաբագոյնը պատահի, այս յուշատերս մէջտեղն է, ցոյց լատաւ համար

թէ ինչ աստիճան ծայրայեղութեան մղուած եմ:

Երիկունը

Երբ Ռւիլսընի տունը գացի. անմիջապէս վեր հրամացուցին, ու զայն գտայ Օր. Փէնէլօղայի քովը: Ամբողջ կէս ժամ մտիկ ըրի անոր աղմկարար չատախօսութիւնը՝ ողիներու բաղխումներուն ճշգրիտ բնոյթի մասին, մինչ միւսը եւ ես լուս կը մնայինք, ծուռ ծուռ նայելով իրարու: Անոր նայուած քին մէջ կը կարգայի չարաշուք հաճոյք մը. իմ նայուած քիս մէջ ալ ան կարգացած ըլլալու էր ատելութիւն եւ սպասնալիք:

Անոր խօսք ուղղելու համար յուսահատած էի արգէն: Երբ Ռւիլսընը կանչուելով հեռացաւ սենեակէն, քանի մը վայրկեան առանձին մնացինք:

— Ե՛, փրօֆէսօր Ժիլլուա՛, ըսաւ նէ ինձի դառն ժըպիտավ մը՝ որ իրեն յատուկ էր, կամ աւելի ձիշգր պարո՞ն Ժիլլուա, կարճ մը, ինչպէս է ձեր բարեկամ Չարլզ Սէտլըրը՝ պարահանդէսէն ի վեր:

— Սատանա՛յ, գոչեցի, ա՛լ վերջ պիտի զննիք. Ճեր խաղերուն, հերի՛ք է: Հիմա մտիկ ըշէք թէ ինչ պիտի ըսեմ ձեզի:

Խոշոր քայլերով սենեակին մէջ տեղին անցայ եւ անոր ուսէն բոնելով ցնցեցի զինքը:

— Վատահա՛յ, որ Սստուած մը կայ երկինքը, կ'երդնում որ լթէ անգամ մըն ալ իմ վրաս փորձէք ձեր զժոխային ազգեցութիւններէն մէկը, ձեր կեանքովը հատուցանել պիտի տամ ձեզի: Ի՞նչ կ'ուզէ թող պատահի, պիտի վըտանգեմ ձեր կեանքը: Հասած եմ մինչեւ այն կէտը, զոր որեւէ մարդ չի կրնար հանգուրժել:

— Մեր հաշիւը զեր ամբողջովին կարգադրուած չէ, ըսաւ նէ՝ իմբնիս հաւասար զայրացումով: Ես գիտեմ սիրելու գիտեմ նաև ատալ. կրնաք ընտրել որը որ ուղէք. զուք նախընտրեցիք մերժնել իմ սէրս. այժմ պէտք է որ ճաշակէք իմ ատելութիւնս: Պէտք է պղտիկ ճիգ մը եւս ընել, ձեր յամառութիւնը կոտրելու համար, բայց պիտի կոտրի ան: Լսեցի որ Օրիորդ Ակաթ Մարտընը վաղը կու-

դայ:

— Ատիկա քեղի՞ ինչ, պոռացի: Անոր մասին մտածելով իսկ՝ զայն արատաւորած կ'ըլլաք: Վ. ձեղի. եթէ ընդունակ կարծեմ անոր վեասելու:

Սարսափած էր. կը տեսնէի ասիկա, թէ՛ւ փորձեց յանդգնութիւն ցոյց տալ: Նէ իմ մտքիս մէջ կը կարդարիմ սեւ մտածումս ու ետ ետ կ'երթար առջեւէս:

— Ձեղի պէս ախոյեան մը ունենալուն համար նէ երջանիկ է, յարեց նէ, մարդ մը՝ որ կը համարձակի ըսպառնալ առանձին գտնուող կնոջ մը; Իրապէս պէտք է որ չնորհաւորեմ Օրիորդ Մարտընը, ձեղի պէս պաշտպան մը ունենալուն համար:

Այս լեզուն զառն էր, բայց անոր եղանակն ու երեսոյթը ա'լ աւելի կճող էին:

— Աւելորդ է խօսիլը, ըսի, հոս եկայ միայն ձեղի ազդարարելու որ,—ու տափկա ամէնէն հանդիսաւոր եղանակով՝ իմ վրաս գործելիք ձերնոր չարութիւնը վերջինը պիտի ըլլայ:

Ու այս խօսքերուս վրայ սենեակէն դուրս ելայ, ու րովհետեւ Ուիլսընի ոտքերուն ձայնը լսեցի սանդուխներուն վրայ: Այս՝ ի զուր տեղը նէ թունաւոր ու սարսափելի երեւոյթ մը ստացած էր, այժմ պէտք է տեսնէ թէ՝ իրմէ վախցածիս չափ՝ ինք ալպարտաւոր է վախնալ ինձմէ:

Մարդասպանութիւն. ասիկա անաւոր բառ մըն է. բայց օձի մը, վագրի մը սպանութիւնը՝ սպանութիւն չի սեպուիր բնաւ: Ասկէ վերջը թող ինք զգո՞յշ ըլլայ:

Մայիս 5

Ժամը 11ին կայարան գացի, դիմաւորելու համար Ակաթը եւ իր մայրը: Նէ շատ աշխոյժ, երջանիկ եւ գեղեցիկ երեւոյթ ունի: Ու ի՞նչ հածոյք զգաց, երբ զիս տեսաւ: Այսպիսի սիրոյ մը արժանի ըլլալու համար ի՞նչ ըրի ես:

Անոնց հետ իրենց տունը գացի ու միասին ճաշեցինք: Պահ մը թուեցաւ թէ, վարսպոյր մը ինձմէ կը ծածկէր

կեանքիս բոլոր առապանքները: Ակաթը ըստ թէ, գունատ, մաշած եւ հիւանդ երեւոյթ մը ունիմ: Անմեղ աղջիկը այս պարագան կը վերագրէր իմ պանձնութեանս եւ վարձկան կառավարիչ կնոջ մը անփութութեան: Աստուած տար թէ՝ իրականութիւնը բնաւ չիմանար: Եթէ ըստուեր մը պիտի ըլլայ անպատճառ, ան թող իր սեւութիւնը տարածէ իմ կեանքիս վրայ, ու իմ նշանած թող ձգէ արեւուն տակը:

Այս վայրկեանիս իսկ կը վերագառնամ անոնց տունէն: Կը զգամ որ նոր մարդ մը եղած եւ: Իմ քովս ունենալով անիկա, ինձի կը թուի թէ պիտի կրնամ դիմադրել այն բոլորին որ կեանքը կրնայ իմ դէմս հանել:

Երիկուան ծամը 5

Փորձենք այժմ ճշդիւ արձանագրել: Փորձենք ճշդիւ նօթագրել ինչ որ պատահեցաւ:

Անոր յիշողութիւնը գեռ թարմ է ստքիս մէջ, եւ կըրնամ զայն պատմել եղածին պէս, թէպէտ բնաւ հաւանական չէ որ երբեւիցէ մոռնամ այսօրուան պատահածը:

Իրիկուան նախընթրիքէն վերջ վերագրած ըլլալով Մարտընց տունէն, զբաղած էի մանրադիտական փորձեր կատարելով, երբ յանկարծ զգացի որ զիտակցութիւնս կը կորսնցնէի: Անիկա զիս կը սարսափեցնէր, որովհետեւ այնքան ծանօթ է ինձի ատենէ մը ի վեր: Երբ ինքինքս գտայ, տեսայ որ նստած եմ իմ աշխատած սենեակէս բոլորին արթեր պզտիկ սենեակի մը մէջ, որ հանգստաւէտ էր ու պայցծառ, կահաւորուած բամպակեայ նկարէն ծածկոցներով գոցուած աթոռներով. բազմագոյն վարագոյրներով ու պատերուն վրայ գտնուող հաղարումէկ գեղօրներով: Զարդագեղ փոքրիկ ժամացոյց մը թիք-թաք կ'ընէր իմ առջիս եւ սլաքները ժամը երեքուկէսը ցոյց կուտային: Ամէն ինչ չափազանց ընտանի կը թուէր ինձի, սակայն զարմացած երեւոյթով մը կը նայէի, մինչեւ այն վայրկեանը՝ երբ աչքերս ինկան իմ շրջանակաւոր լուսանըկարիս վրայ, որ դրուած էր դաշնակին վրայ: Միւս կողմէ տեսայ ուրիշ լուսանկար մը, որ կը ներկայացնէր

Օրիորդ Մարտընը: Ան ատեն բնականաբար ճանչցայ զըտուած տեղս: Ակաթի ներքնասենեակն էր ասիկա:

Բայց ինչպէ՞ս բացատրել իմ հոն ներկայութիւնս: Ինչո՞ւ եկած էի հոն: Ուեւէ դիւային նպատակով մը զրկուած էի արդեօք: Այս հարցու մներով քիչ մը ճիգ գործ դրի, ու սկսայ աւելի եւս ինքինքս գտնել: Ո՞հ, որքա՞ն տառապեցայ այն ատեն: Բան մը ըրած եմ արդեօք:

Յուսահատ վիճակիս մէջ յանկարծ ոտքի ելայ, ու այս շարժումէս գորդին վրայ ինկաւ պղտիկ սրուակ մը, որ ծունկերուս վրայ է եղեր: Սրուակը չկոտրեցաւ. զետնէն վերցուցի զայն: Պիտակին վրայ գրուած էր.— «Զօրաւոր ծեմբական թթու» (ասիտ սիւլֆիւրիք):

Երբ ապակիէ խցանը հանեցի, թանձր ծուխ մը ելաւ, միեւնոյն ատեն կճող ու խեղող հոտ մը տարածուեցաւ սենեակին մէջ: Բայց ինչո՞ւ հաժար արջասպի սրուակ մը բերեր՝ մէ Ակաթի սենեակը: Արդեօք այս թանձր ու ծիւացող հեղուկը չէ՞ որ, կ'ըսեն թէ չատ մը նախանձու կիներ կը գործածեն, փացնելու համար իրենց մբցակից կիներուն գեղեցիւթիւնը:

Երբ սրուակը լոյսին մէջ կը քննէի, սիրտո մէկէն դադրեցաւ բարախելէ: Փա՛ռք Աստուծոյ, լեցուն է եղեր: Ուրեմն, մինչեւ այն ատեն գէշութիւն մը չէ գործուած: Հապա եթէ Ակաթը վայրիեան մը առաջ ներս մտած ըլլար ստոյգ չէ՞ր որ իմ մէջս մտած զժոխային մակաբոյծը զիս պիտի ստիպէր այս հեղուկը անոր երեսին նետելու:

Ա՛խ, ստածում մըն է ասիկա, որուն վրայ կանգ չեմ կրնար առնել: Բայց այսպէս պէտք էր եղած ըլլար: Այլապէս ինչո՞ւ այդ հեղուկը բերած պիտի ըլլայի:

Այն մտածումով թէ, քիչ մնաց որ ի՞նչ չարիք գործած պիտի ըլլայի, թուլցած ջիզերս տեղի տուին: Գետին ինկա: ջղածգորէն գողալով, իւրեւ մարդկային փշրանք: Ակաթի ծայնն ու անոր շրջազգեստին ֆրու-ֆրուն էին որ խելքս գլուխս բերին: Աչքերս վեր բարձրացուցի, տեսայ որ անոք գորովով ու կարեկցութեամբ լեցուն աչքերը վըրաս կը հսկեն:

— Պէտք է որ ձեզ գիւղ տանինք, Օսթէ՛ն: Դուք

հանգիստի ու խաղաղութեան պէտք ունիք: Սոսկալիօբէն յոգնած երեւոյթ մը ունիք:

— Օ՛, բան մը չէ, ըսի ես, ժպտիլ փորձելով: Անցողական տկարութիւն մըն է, այժմ արդէն կատարելապէս լաւ եմ:

— Եատ նեղուեցայ որ ձեզ հոս մինակ ձգեցի՝ սպասողական վիճակի մէջ: Իյե՞զմ բարեկամս, առնուազն կէս ժամ է որ հոս եղած պէտք է ըլլաք: Երէցը սրահն էր, եւ որովհետեւ գիտէի թէ զուք չէիք ախորժեր անոր ընկերակցութենէն, յարմար զատեցի որ ժամը ձեզի հոս առաջնորդէ: Կարծեցի թէ այս մարդք չուտ պիտի մեկնէր:

— Աստուծ տուեր է որ մնացեր է: Փա՛ռք Աստուծոյ, մնացեր է, գոչեցի ես, խենթեցած երեւոյթով մը:

— Ի՞նչ ունիք, Օսթէ՛ն, հարցուց ինծի՝ թեւէս ըըռնելով, այն պահուն երբ տատանելով ոտքի կ'ելէի, ինչո՞ւ համար զոհ էր որ երէցը մնաց: Ի՞նչ է ձեռքիդ այդ փոքրիկ սրուակը:

— Ոչի՞նչ, ըսի, իսկոյն սրուակը զրպանս դնելով: Բայց պէտք է որ մեկնիմ, կարեւոր բան մը ունիմ ընելիք:

— Ի՞նչ վայրադ երեւոյթ ունիք, Օսթէ՛ն: Ձեզ այդ պիսի երեւոյթով ընաւ տեսած չէի: Բարկացած էք արդեօք:

— Այս, բարկացած եմ:

— Ինծի դէմ չէ՞:

— Ո՛չ, սիրելինս, զուք չէք հասկնար:

— Բայց զեռ ինծի չըսիք թէ ինչո՞ւ համար եկած՝ էիք:

— Եկած էի ձեզի հարցնելու համար թէ՝ զիս միշտ պիտի սիրէք, ինչ որ ալ ընեմ ես, ինչ ստուեր ալ որ իյնայ իմ անունիս վրայ: Իմ վրաս վատահութիւն պիտի ունենա՞ք եւ ինծի հաւատարիմ պիտի մնա՞ք, որքան ալ մութ ըլլան երեւոյթները՝ ինծի դէմ:

— Օսթէ՛ն, զիտէք որ ձեզի հաւատարիմ պիտի մնամ:

— Այսո՛, զիտեմ որ հաւատարիմ պիտի ըլլաք: Բայց ինչ որ ալ ընեմ, ձեզի համար պիտի ընեմ: Ստիպուած եմ: Ելքի ուրիշ միջոց չկայ, սիրելինս:

Համբուրեցի զայն եւ մեծ քայլերով դուրս ելայ:

Անորոշութեան ժամանակը անցած էր: Որքան ատեն որ այս հրէշ կինը սպառնացած էր միայնիմ շահերուս եւ իմ պատիւիս, ինքնիրենս կրնայի հարցնել թէ՝ ի՞նչ կրնայի ընել: Բայց հիմա որ Ակաթը, իմ անմեղ Ակաթս, վըտանգի տակ էր, իմ պարտականութիւնս առջիս դծուած էր այնքան որոշ կերպով, ինչպէս էր մեծ պողոտային ուղղութիւնը:

Վազելով անցայ փողոցներէն, միտքս այնքան զբաղած էր ընելիքովս որ, շատ տարտամօրէն նշմարեցի բարեկամ գէմքէր, որոնց կը հանդիպէի, նոյնիսկ հազիւ նըշմարեցի որ փրօֆէսօր Ուիլսընը ինծի պէս արագ կը վազէր գրեթէ, հակառակ ուղղութեամբ:

Հեւ ի հեւ, բայց վճռական, անոնց տունը հասայ եւ զանգակը հնչեցուցի:

Ծփոթած սպասուհի մը եկաւ դուռը բանալու, ու առոր տակնուվրայութիւնը կրկնապատկուեցաւ, տեսնելով իր դիմաց գտնուող մարդուն դէմքը:

— Անմիջապէս զիս Օրիորդ Փէնէլօզայի քով առաջնորդեցէք, ըսի անոր:

— Պարո՞ն, պաաասխանեց ինծի անորոշ ձայնով մը, Օրիորդ Փէնէլօզան՝ այսօր, կէսօրէ վերջ, ժամը երկուքուկէսին մեռաւ:

ՎԵՐՋ



3n.

44626 - 44630

2013

